

# ՓԱՄՔԱԼ ՓԱՊՈՒՀՆԵԱՆ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԸՆ



Փասիկ Փապունեան

## ԵՐՈՒԱՆԴ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ

1.

### ՄԱՐԴԸ ԵՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Տարի մը առաջ ծննդեան ութսունամեակն էր Փասիկ Փապունեանին, երբ չկար արդէն։ Անիկա ծնաւ Անգարա, 1912-ին, հայ կաթողիկէ ընտանիքի մը մէջ։ Հազիւ երկուքը բոլորած՝ իր ծնողներուն հետ բռնեց ճամրան Տէր Զօրին եւ աքսորին, սակայն մնաց Ատանա, ուր, ինչպէս կը գրէ Կարօ Շամլեանը Մոնրէալի Հորիզոնին մէջ՝ «տեղական իշխանութիւնները կը թուի թէ պէտք ունէին հօրը աշխատակցութեան»<sup>(1)</sup>։ 1923-ին հաստատուեցաւ Պէյրութ, ուր Յիսուսեաններու մօտ սորվեցաւ ֆրանսերէնն ու արարերէնը՝ առանց հայերէնի։ Այդ վերջինը պիտի իւրացնէր իր քսանութին՝ յարգելու համար իր խոստումն իր ապագայ կնոջ տրուած։ Նախակրթարանի եւ երկրորդականի իր ուսումնառութենէն ետք էր որ անցաւ Պէյրութի Յիսուսեաններուն Սէն Ժոզէֆ համալսարանը, ուրէէ 1934-ին վկայուեցաւ որպէս ճարտարագէտ-շինարար։ «Երբ ընտանիքս Պէյրութ հաստատուեցաւ»՝ կը վկայէ Փապունեան՝ «ես սկսայ յաճախել ժեզուիթներու Սէն Ժոզէֆ համալսարանը, ուր ստացայ նախնական, միջնակարգ եւ բարձրագոյն ուսումն։ 1934-ի լրջանին ստացայ վկայականս,

որ կը կրէր Էնժենիէօր-Ֆոնսթրիւքտօր (ճարտարագէտ-շինարար) մակագրութիւնը: Երեւի ուսուցիչներս մէջս գեղարուեստական հակում զգացին, քանի որ զիս մղեցին դէպի շինութեան գեղարուեստական արտայայտութիւնը: Եւ ես այս առումով մտայ երոպական մեծ շինարարական ընկերութեան մը մէջ, ուր կը գործէին հոչակաւոր ճարտարապետ Անտրէ Լը Գոնթը եւ աշխարհահոչակ Փիելուիճի Ներփին: Անոնց շինութիւններուն մասնակցեցայ 1950-էն 1956՝ իբր շինարար-ճարտարագէտ»<sup>(2)</sup>:

1956-ին Փապուճեան հաստատեց ճարտարապետական-շինարարական իր անձնական գրասենեակը, որովհետեւ հիմա ո՛չ միայն ճարտարագէտ-շինարար մըն էր՝ այլ նաեւ ճարտարապետ: «Երբ Եւրոպա կը գտնուէի», պիտի ըսէր անիկա յետագային, «կը յաճախէի Փարիզի Գեղարուեստիցը, ուր ուսուցիչս էր Անտրէ Լը Գոնթը: Հոն ուսումը բաւական խրթին էր, եւ վեց-եօթը տարի կը տեւէր: Ես հոն ստացայ իմ ճարտարապետի վկայականս միայն երկու տարի ուսանելով, քանի որ իմ առաջին պատրաստութիւնս ընդունուած էր իբր համահաւասար, անշուշտ որոշ չափով, իսկ այն ինչ որ պակաս նկատուած էր՝ յաջողեր էի երկու տարուան մէջ լրացնել»<sup>(3)</sup>:

Փապուճեանն եղաւ ո՛չ միայն կառուցող ճարտարապետ մը՝ այլ մանաւանդ արուեստագէտ գիտնական մը: «Իր ճարտարապետութիւնը ճշմարիտն է: Այսինքն՝ ե՛ւ արուեստ է ե՛ւ գիտութիւն, միտքի պատգամն է զգացումով. չէ՞ որ ճարտարապետական կոթողները կը կազմեն պատմութեան հազարամեակներու խորքէն մեզի մնացած ժառանգին գերակշիր մասը: Ճշմարիտ ճարտարապետ ըլլալը մաս կազմել է այդ հի՞ն, շա՞տ հին սերունդներու շառաւիղին: Լլալ Փասքալին նման ճարտարապետ՝ կը նշանակէ սնանիլ այդ հութեան ամենախորիմաստ ակունքներէն, թափանցել քարին ու հողին գաղտնիքներուն ամէնէն ծածուկ ծալքերը եւ դուրս բերել անոնցմէ հոգեպարար ստեղծագործութիւն»<sup>(4)</sup> մը:

Այսուհանդեմ՝ այժմ անհրաժեշտ է գիտնական-ճարտարապետին քով դնել կրթական բարձրագոյն հաստատութիւններու եւ համալսարաններու հայ դասախոսը: Ի՞նքն է որ կը յայտնէ թէ պէտք է դառնալ յիսունական թուականները, երբ «դասաւանդեցի ալ եւ ի՞նչ — հայկական ճարտարապետութիւն՝ Ս. ժողէֆ Համալսարանի ծիրին մէջ, 1955-|19|62: Յետոյ տուի նոյն նիւթը Յովակիմեան-Մանուկեան Գոլէֆին մէջ<sup>(5)</sup>, 1966-|19|70 եւ Հայկակեան Գոլէֆին մէջ՝ 1970-|19|71 [թուականներուն], միշտ համալսարանական մակարդակի վրայ»<sup>(6)</sup>:

Գիտնական-ճարտարապետը չբաւարարուեցաւ սակայն միայն շինարարութեամբ եւ դասաւանդութեամբ, այլ գրեց նաեւ: Մոն-

րէալի Հորիզոննին շնորհուած տեսակցութեան մը ընթացքին ի՞նքն էր որ կը յայտնէր, թէ իր աշխատակցութիւնը բերաւ Պէյրութի Բագին ամսագիրին, Ահեկան պարբերագիրքին, Հ. Յովհաննէս Մալրեանի հրատարակած մէկ գործին, եւ Միլանի մէջ հրատարակուող եւ հայ ճարտարապետութեան նույիրուած շարքի մը: Իրականութեան մէջ՝ ձեռքի տակ գտնուող գիտական իր յօդուածներով կը կազմուի հետեւեալ ցուցակը, որ խօսուն է ինքնին:

1. «Հայ ճարտարապետ Մեծն Սինան եւ իր գործը», Բագին, Բ. տարի, թիւ 11, 1963, էջ 41-51:
2. «La cathédrale d'Etchmiadzine à la lumière des découvertes récentes», Jean Mécérian, s.j., **Histoire des institutions de l'Eglise Arménienne**, Beyrouth, 1965, p. 345-380.
3. «Որոնումներ հայկական «բաղիլիքա»ներու ուղղութեան շուրջ», Ահեկան, Ա. տարի, Պէյրութ, 1966, էջ 64-73:
4. «Հայկական ճարտարապետութիւնը Սփիռքի մէջ», Ահեկան, Ե. տարի, Գարուն-Ամառ, Պէյրութ, 1970, էջ 37-60:
5. «Relation des arméniens et des syriens du premier siècle avant J.C. au septième siècle après J.C.», **Armenian Studies : Annals of the Lebanese Association of Armenian University Graduates**, Beirut, 1973, pp. 115-155.
6. **La basilica di Ererouk**, Documenti di Architettura Armena, № 9, Milano, 1977, p. 5-15, 59-64.
7. «La mausolée de Mamakhatun à Terdjan et les monuments de l'école d'Ani», Հայկագեան Հայագիտական Հանդէս, Հու. Է., Պէյրութ, 1979, էջ 203-238:
8. «Martyrium arménien à étage : Ses origines, son influence», Հայկագեան Հայագիտական Հանդէս, Հու. Ժ., Պէյրութ, 1982-1984, էջ 59-94:  
Գիտական-ճարտարապետական իր յօդուածներուն առընթեր՝ Փասրալ Փապումեանը կառուցեց նաեւ եւ հետեւեցաւ իր ինքնուրոյն ուղիին: «... իրականութեան մէջ՝ կը ճշգէր անիկա առիթով մը, «նպատակ էր եւրոպական ճարտարապետութեան մօտէն ծանօթանալ. նոյնիսկ գերմանական ճարտարապետական հանդէս մը շահագրդ-գըռուած էր իմ Ս. Եղիա (Պէյրութ) եկեղեցիով եւ բաւական զրուատալից յօդուած մըն ալ լոյս տեսած էր այս գործիս նկատմամբ»<sup>(7)</sup>, որովհետեւ՝ ըստ վախունական թուականներու Ֆրանսայի Ճարտարապետներու Կաճառի նախագահ Պոտուէնին՝ «Պ. Փասրալ Փապումեան բնականօրէն կը կառուցէ կոթողային համալիրներ եւ կը յաջողի արտադրել ներքին ծաւալներ, որոնք թէ՛ խորհրդաւոր են թէ

[ալ] կրօնասփիւռ եւ որոնց արդիւնքն են զօրեղ եւ համաչափ տարածքներ»<sup>(8)</sup>: Աւելի մօտ քննութիւն մը ճարտարապետական իր յըղացքներուն եւ յօրինումներուն՝ պիտի ցոյց տայ, որ «Փասքալ Փապումեան իր հոգիին լման խորութեամբ ճարտարապետ էր, ճարտարապետ մը, որ վատահաբար հայկական ազգային այս արուեստին հանդէպ տածած անհատնում հետաքրքրութեան չնորհիւ յաջողեցաւ, իր կեանքին ամենաբեղուն տարիներուն, մեր աւանդական ճարտարապետութիւնը քանաներորդ դարու արուեստին յարմարցնել: Եւ ոչ միայն յարմարցնել. հայկական եւ ոչ հայկական երկու տասնեակ եկեղեցիներու յացումին եւ իրականացման մէջ, ան գիտցաւ միջին դարերուն շատ ժողովուրդներու ճամբայ ցոյց տուած, իր ժամանակին առաջադէմ ճարտարապետութիւնը եղող հայկական դրոշմը եւ գուցէ աւելին՝ ոգին օգտագործել: Եղաւ Սուրբոյ եւ Լիբանանի քըրիստոնէական ճարտարապետութեան հայու գիմագիծ տուողը, եւ կը կրկնեմ, ո՛չ միայն հայ լուսաւորչական եկեղեցիները, այլ զանազան յարանուանութիւններէ ստացած պատուէրները «հայացուց»<sup>(9)</sup>:

Երկար է շարքը իր կառուցումներուն, սակայն նախընտրելի է տալ մէկ ցանկը անոնց, ի՞նչ փոյթ որ անիկա ըլլալ անկատար: Զայն կու տանք այնպէս՝ ինչպէս որ կայ անիկա Փապումեանի իսկ ձեռագիրով. «Այս ցուցակը իր տեսրակէն քաղած եմ»՝ կը հաստատէ Տիկին Փապումեան՝ մեզի յզուած նամակով մը: Հստ այդ ցանկին՝ Փապումեանին ճարտարապետական առաջին գործն եղաւ կառուցումը Քամիթի Երկրորդական Վարժարանին՝ 1950-ին, որուն յաջորդեցին երկուտասնեակ մը այլ կառոյցներ, որոնց ճիշդ մէկ երրորդը եկեղեցի եւ տաճարներ են: Ցանկը կը ներկայացնէ մէկուկէս տասնամեակի ճարտարապետական գործունէութիւն մը: Ուրեմն՝ ահաւասիկ ցանկն իր գործերուն»<sup>(10)</sup>:

«1950. Քամլիքի Երկրորդական Վարժարանը, Պէյրութ, Լիբանան

«1953. Եղիպտական Դրամատունը, Պէյրութ, Լիբանան

«1953. Անարատ Յղութեան Քոյրերու Երկրորդական Վարժարանը, [Պէյրութ], Լիբանան


«1953. Գթութեան Քոյրերու Կեդրոնական Տունը, [Պէյրութ], Լիբանան

«1956. Դարմանատուն Տոքթոր Ռըզքի, [Պէյրութ], Լիբանան

«1956. Փարք Հոթէլը, Շթորա, Լիբանան

«1956. Սուրբ Փրկիչ Եկեղեցին, Պուրճ Համմուտ, Լիբանան

«1957. Ֆրանսական Օթել Տիէօ [Հիւանդանոցը], [Պէյրութ], Լիբանան



Տըպպաս հրապարակի Ս. Եղիա - Ս. Գրիգոր եկեղեցին:

«1958. Սուրբ Եղիա - Սուրբ Գրիգոր Մայր Տաճարը<sup>(11)</sup>, [Պէտքանութ], Լիբանան

«1961. Նախագլիծ Նիւ Եռքի Հայկական Եկեղեցին, Նիւ Եռք, [Միացեալ Նահանգներ]

«1962. Սուրբ Անթուան Եկեղեցին, [Պէյրուլթ], Լիբանան  
«1963. Քաղդէական Սրբուհի Թերեզա Եկեղեցին<sup>(12)</sup>, [Պէյրուլթ], Լիբանան  
«1963. Թանգարան-մատենադարան, Զմմառ, Լիբանան  
«1963. Նախագիծ Սուրբ Գէորգ Մայր Տաճարի, Հալէպ, [Սուրբիա]  
«1963. Սուրբ Եփրեմ Եկեղեցին, Քֆար Տպիան, Լիբանան  
«1964. Սուրբ Նիկողայոս Եկեղեցին, Աժալթուն, Լիբանան  
«1964. Աստուածածին Եկեղեցին, Հատէթ, Լիբանան  
«1964. Աստուածածին Եկեղեցին, Ղազիր, Լիբանան  
«1964. Աստուածածին Եկեղեցին (13), Հարէթ Միր, Լիբանան  
«1964. Առանձնատուն Համիտ Ֆրանժիէի, [Թրիփոլի], Լիբանան»:

Քչիկ մը աւելի ամբողջական դարձնելու համար այս ցանկը՝  
անոր վրան աւելցնելու է տակաւին

1953. Զուարթնոց Եկեղեցին<sup>(14)</sup>, Հալէպ, Սուրբիա, եւ

1963. Ցուշամատուր Նահատակաց<sup>(15)</sup> Ռագգա, Սուրբիա:

Փոքր ակնարկ մը այս ցանկին՝ պիտի ցոյց տայ որ Փապուճեան կառուցեց տասնչորս Եկեղեցի, որոնցմէ միայն վեցն էին Հայկական, սակայն «որքան ծանօթացաւ Հայկականին՝ այնքան աւելի գնահատեց զայն: Հայկական հին ոճը յաջողեցաւ պատուասել նոր Ժամանակ-ներու համապատասխան ճաշակով, միշտ պահպանելով Հայկական խորքը»<sup>(16)</sup>, որուն որոնումին համար խորացաւ աւելի ո՛չ միայն Հետազոտութիւններու գիծով՝ այլ մանաւանդ տեղւոյն վրայ փընտրութիւններու եւ իր գոտածները ներկայացնելու գիտութեան միջազգային կաճառներու մէջ: Առ այդ՝ մասնակցեցաւ բազմաթիւ գիտաժողովներու Ֆրանսա, Իտալիա, Թուրքիա թէ Հայաստան: Որքան ճարտարապետ-կառուցող՝ նոյնքան նաեւ բիւզանդագէտ էր անիկա: Այսուհանդերձ՝ «իր էութեամբ փարեցաւ իր ազգին ճարտարապետութեան հետազոտութեան: Լիբանանէն մինչեւ Թուրքիոյ արեւելեան սահմանին վրայ գտնուող նշանաւոր Անի քաղաքը ճամբորդեց՝ աւերակները ուսումնասիրելու եւ գուցէ գոթական ճարտարապետութեան Հայաստանի մէջ սաղմնաւորուած ըլլալուն փաստը որոնելու: Փաստին տեղ՝ արեւելեան Թուրքիոյ բանտին համը տեսաւ, բարեբախտաբար ոչ շատ երկար: Թէեւ փաստի տեսակէտէն ձեռնունայն վերադարձաւ, սակայն պայուսակը բացառիկ լուսանկարներով լի էր: Եւ ասոնք իրեն օգնեցին Հայ ճարտարապետութիւնը աւելի լաւ հասկնալու եւ իր համոզումներուն մէջ խիստ զուսպ ըլլալու»<sup>(17)</sup>:

Իր կատարած գործին գնահատականը եկաւ իր Հայրենակիցներէն աւելի՝ օտարներէն, եւ առ այդ արժանացաւ բազմաթիւ վկա-

յագրերու եւ գնահատագրերու, Լիբանանեան Մայրիներու Ասպետի, Ֆրանսական Արժանեաց Շքանշանի եւ Վատիկանեան Սուլը Սիլվեստրի Ասպետի շքանշաններուն: Եղաւ անկաշառ միտքի գիտնական եւ հաւատարիմ երկրպագուն ճարտարապետի իր ասպարէզին: Եղաւ նաև անկողմանակալ քննադատ մը անցեալի ճարտարապետական կառոյցներուն եւ կոթողներուն մասին, եւ կը գրէ երուանդ Պապայեանը, որ մօտէն, չա'տ մօտէն ճանչցաւ Փապուճեանը՝ «տաղանդաւոր ճարտարապետ Փասքալ Փապուճեան[ը] առաքինի մարդէր, օժտուած՝ հազուագիւտ բարեմասնութիւններով: Զէր սիրեր ո'չ գովարանութիւնը, ո'չ փառքը: Համեստութիւնը եւ անոր ընդելուգուած ազնուութիւնը փնտուած անձնաւորութիւն մը դարձուցեր էին զինք: Այդ է[ը] պատճառը, որ ամէն տեղ ունեցաւ զինք սիրող ու յարգող բարեկամներու լայն շրջանակ մը: Զինք ճանչցած եմ այսպէս: լուսամիտ, լայնափոհ ու բարի»<sup>(18)</sup>: Գրեթէ նոյն ձեւով կը ներկայացնէ զայն Շամլեանն ալ, ու կ'աւելցնէ թէ «տասներկու տարիներու ծանօթութեանս ընթացքին՝ երրեք [իր] գիտելիքները պարտազրելը չտեսայ: ... Դիմացինին մակարդակին իջնելու իր զարմանալի յատկութեամբ՝ կը զրուցէր եւ ոչ թէ կը պարտազրէր. կը լսէր որքան որ խօսակիցը ըսելիք ունէր: ... Այնքան զուսպ [էր], որ Փասքալ բացարձակ կը մերժէր բարձրածայն արտայայտել մեր բոլորին մեծ հպարտութիւն տուող նշանաւոր վարկածը՝ թէ գոթականը Հայաստանէն կու գայ»<sup>(19)</sup>:

«Իր տեսիլքն էր իր գործը, որովհետեւ իր ետին կը թողու նաեւ գիտահետազոտական բազում էջեր: Հմուտ արեւելագէտի, հնագէտի եւ բանաստեղծի ու գիտնականի բազմակողմանի տաղանդներով օժտուած մարդու մը ստեղծագործական խթողը<sup>(20)</sup>: Բանաստեղծ է ան, այսինքն արարիչին նման, եթէ ոչ անկէ աւելի հզօր, եւ ստեղծողը ամենազօր բանին»<sup>(21)</sup>:

Իրաւ էր եւ ճիշդ: Իր գործե՞րը սակայն, իր բազում էջե՞րը: Բայց արդար է որ քննենք զանոնք եւ տանք անոնց միջուկը՝ հրատարակութեան ժամանակագրական կարգով:

## 2.

ՓԱՊՈՒՃԵԱՆ ՀԵՏԱԶՕՏՈՂԸ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԸ

Ա. «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԵԾՆ ՍԻՆԱՆ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԸ»

Հստ Փապուճեանին՝ «մեր վարպետ Սինանը — առանց չափանցութեան — կրնայ մրցիլ աշխարհահռչակ ճարտարապետներու

Հետ: Սակայն, ցաւալին այն է որ ան ոչինչ տուաւ հայ մշակոյթին: Սարոյեաններու եւ Թրուայաններու պէս ան ալ հարստացուց օտար մշակոյթը, անգամ մը եւս փաստելով որ հայ ժողովուրդը կրնայ համաշխարհային չափանիշով գեղարուեստագէտներ ունենալ»<sup>(22)</sup>:

Ինչ որ ալ ըլլար իրականութիւնը՝ Մեծն Սինանը Ենիջերիներու շարքէն եկած մէկն էր եւ անոր կեանքն ու գործը նուիրուեցաւ օսմաննեան ճարտարապետութեան զարգացումին: Հասկնալի ընելու համար այս կեանքը՝ Փապուճեան երեք մասի կը բաժնէ իր յօդուածը եւ կը ծանրանայ անոնցմէ իւրաքանչիւրին վրայ որպէսզի կարենայ ա.

Լուսաբանել Սինանի ծագումը,

բ. Տեղեկութիւններ տալ Սինանի կեանքին մասին, եւ

գ. Ներկայացնել ու վերլուծել Սինանի քանի մը գլուխգործոցները եւ ցոյց տալ անոնց գեղարուեստական արժէքը:

Երկար ատեն Սինանի ցեղային պատկանելիութիւնը վերագըրռուեցաւ կարգ մը ազգերու եւ անիկա յայտարարուեցաւ աւստրիացի, պուլկարացի կամ կրետացի, հակառակ որ Բրիտանական Մեծ Համայնքիտարանը կը հաստատէր 1910-1911-ի իր հրատարակութեամբ թէ հայ էր Սինանը, սակայն չէր փաստարկեր իր հաստատումը: 1930-ին թուրք պատմաբան Ահմէտ Ռեֆիք հրատարակեց յիսուն վաւերաթուղթ՝ Սինանի մասին, որոնցմէ թիւ 22-ը հրամանագիր մըն էր Սինանի ընտանիքն ու հարազատները գերծ պահելու համար Կեսարիոյ շրջանի տարագրութենէն<sup>(23)</sup>: Այս հրամանագիրը կը յիշէ անունները Քրչիի, Տիւկենճի Սարըօղույի եւ Ուլիսա ու Քօտ Նշանի: Փապուճեան կը քննէ այս անունները եւ ցոյց կու տայ անոնց հայկականութիւնը: Հրամանագիրին քննութիւնը կը տանի Փապուճեանն այն եզրակացութեան, թէ այս աքսորով՝ Սուլթան Սելիմ Բ., որ գրաւեր էր Կիպրոսը 1571-ին, կ'ուզէր «ա. Կղզիին բնակչութիւնը բազմացնել. [եւ] բ. Անոր յոյն բնակչութեան ազգեցութիւնը նուազեցնել»<sup>(24)</sup>: Եւ քանի որ «Սինանի ազգականները հայ էին, հետեւարար Սինան հայ էր ծագումով, [իսկ] բնակավայրը, կարելի է ծննդավայրն ալ Աղընաց գիւղն էր, որ կը գտնուի Կեսարիոյ հիւսիս-արեւելքը: Աթաթիւրք այդ գիւղը Սինան քէօյ անուանեց»<sup>(25)</sup>:

Ըստ Փապուճեանին՝ Սինան ծնած ըլլալու է 1490-ական թուականներուն, եւ այլ տէվշիրմէններու հետ Պոլիս հասած՝ 1512-ին: Ցաջորդ քանի մը տարիներու ընթացքին ապրեցաւ հողագործ մահմետական ընտանիքի մը մօտ, եւ իսլամացաւ: Ապա անցաւ իպրահիմ Փաշայի պալատը, ուր սորքեցաւ գրել ու կարդալ եւ ատաղձագործութիւն: Հոս էր որ ճանչցաւ օրուան յայտնի ճարտարապետները՝ Աճեմ իսան եւ Խայրէտտինը: Յետոյ մտաւ բանակ եւ քսան տարի թափառեցաւ Օսմաննեան Կայսրութեան ամբողջ տարածքին: Նախ ե-

դաւ պարզ գինուոր եւ մասնակցեցաւ Զալտըրանի արշաւանքին եւ հասաւ Թաւրիզ՝ Պարսկաստան, որուն բնլոր կողմերը շրջեցաւ: Զալտըրանէն ետք՝ Գահիրէ է արդէն՝ Բիտանիէի ճակատամարտէն ետք: Սուլթան Սելլմ Բ.-ի յաջորդ՝ Սուլթան Սիւլէյման Գանունիի հետ եղաւ Պելկրատ եւ Հռովոս կզզին: Հոն՝ Պելկրատի մէջ էր որ ցոյց տուաւ ճարտարապետի իր կարողութիւնը: 1526-ին Եահապաշը<sup>(26)</sup> էր արդէն, եւ այդ հանգամանքով ալ հասաւ Վան. հոս այցելեց Նարեկայ վանքն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Պոլիս վերադարձին ստացաւ ենիջերիսկան բարձրագոյն տիտղոսն ու պատիւը եւ կոչուեցաւ Ազա եւ Հասաքի: Յետոյ միացաւ Լութֆի փաշային եւ Խայրէտին Պարպարոսային ու մեկնեցաւ Գորֆու. անկէ անցաւ հարաւային խոալիս եւ այցելեց գեղարուեստի զանազան կեդրոններ եւ խոալական քաղաքներ: Վերադարձին Անատոլու էր արդէն, ուր ծանօթացաւ սելճուքեան ճարտարապետութեան, պարսկական կամարներուն եւ գմրէթներուն: Արբասեաններու եւ Օմայատներու ճարտարապետութենէն վերցուց գունաւորումի գաղտնիքը: «Իրօք մշուշը արդէն փարատած էր անձին շուրջ: Ենիջերիներուն աղան էր ան, բայց իր գեղարուեստի համբաւն ալ ետ չէր մնար»՝ կ'եզրակացնէ Փապուճեան: «...Զինք կ'անուանէին «գարուս երկրաչափ ճարտարապետը», «դարուս Ռելիտէսը», «Մեծն Սինան»»<sup>(27)</sup>: 1535-ին սկսաւ ճարտարապետական կեանքը Սինանին եւ տեւեց յիսուն տարի, որուն ընթացքին կառուցեց մօտ երեք հարիւր չէնք՝ մզկիթ, դպրոց, հիւանդանոց, կամուրջ, եւայլն: 1560-ին ուփստի գնաց Մեքքէ, վերադարձէն ետք՝ ա'լ գաղրեցաւ կառուցելէ: Մեռաւ 1588-ին եւ թաղուեցաւ Պոլսոյ Սիւլէյմանիէ մզկիթը: «Անվախ, խիզախ մարդ էր: Հակառակ ենիջերիներու այն միջավայրին ուր ան մնաց երկար տարիներ, հակառակ իր յաջողութիւններուն եւ իր համբաւին, հակառակ իր հսկայ հարստութեան՝ ան մնաց խղճամիտ, համեստ եւ պարզ՝ իր ընկերներուն հետ, [եւ] միշտ պաշտպան՝ իր օգնականներուն»<sup>(28)</sup>:

Ըստ Թեշիլիկը իւլ-Էպնիէ գրքոյկին՝ Սինան կառուցեց 21 մըզկիթ, 55 մետրեսէ<sup>(29)</sup>, 50 մեսճիտ<sup>(30)</sup>, 33 բաղնիք, 19 զամբարան, եւ բազմաթիւ հիւանդանոցներ, կամուրջներ եւ ջրուղիներ, որոնք ցըրուած կը մնան Օսմաննեան Կայսրութեան սահմաններէն ներս, եւ որոնց կարեւորները մեծ մասամբ կը գտնուին Պոլսոյ մէջ. անոնցմէ կան նաեւ էտիրնէի, Հալէպի եւ Դամասկոսի մէջ: Անհաւատալի են իր գործերուն թիւն ու արժէքը: Եթէ ուեւէ ճարտարապետ կառուցած ըլլար անոնցմէ որեւէ մէկը՝ պիտի բաւէր իրեն անմահացնելու համար իր անունը:

Սակայն չարամիտ քննաղատութիւնը անպակաս եղաւ եւ զինք մեղաղրեց Յուստինիանոսի Այա Սոֆիայի զանազան տարրերակները

կառուցանողի յանցանքով։ Փապուճեան անտեղի կը գտնէ այս քըն-նադատութիւնը՝ պարզ այն պատճառով որ նախորդ բոլոր մեծ ճար-տարապետներն ալ կատարելագործեցին եղածները եւ իւրաքանչիւրն իր անհատական կնիքը դրաւ իր ատեղծագործութեան վրայ։ Սինանի մեծ հանճարը գտաւ լուծումը մեծ գմբէթները իրագործելու մզկիթ-ներու իր կառուցումին ընթացքին։ Հոս՝ Փապուճեան կատարեց հա-մեմատական բաղդատութիւնը Այս Սոֆիային եւ Սինանի կառուցած գմբէթներուն, եւ հարց տուաւ թէ անիկա «ընդօրինակեց զայն», ու պատասխանեց գլխագիր «Ոչ»ով մը, եւ գտաւ որ «Այս Սոֆիան ներ-շնչեց Սիւլէյմանիկի յատակագիծը, ներշնչեց նոյնպէս անոր գուրսի կերպարանքը»<sup>(31)</sup>։ Իրաւ էր, որ «ոչ մէկ շէնքի մէջ ճարտարապետու-թիւնը կրցաւ լաւագոյն ձեւով արտայայտել գաղափարները վեհու-թեան, հսկայութեան եւ միեւնոյն ատեն՝ քնքութեան եւ նրբու-թեան», սակայն «եթէ շրլային Սինանի մինարէները՝ Այս Սոֆիա-յին դուրսի վայելչութիւնը շատ բան պիտի տուժէր»<sup>(32)</sup>։ Աւելին՝ Սիւլէյմանիկի կեղրոնական գմբէթը եւ զայն շրջապատող եւ նոյն ո-ճով շինուած աւելի փոքր գմբէթները կը կազմեն իրարու հակազդուող երեւոյթ մը, որուն մէջ փոքրերը «կ'երթան կորսուիլ թեթեւ ելեւ էջ-ներով գաւիթին փորթիքներուն վրայ։ Ինծի կը թուի թէ Սինան հա-մերգ մը յօրինած է հոն»<sup>(33)</sup>, ուր փորթիքներն ունին «2·3, 2·3... դաշնաւորուած երաժշտական էջ մը»<sup>(34)</sup>։

1558-էն առաջ կառուցուած Սիւրիմա Սուլթանին մզկիթը նը-միրուած էր Սուլթան Սիւլէյմանի սիրելագոյն աղջկան Սիւրիմային։ Սինան կարողացաւ այդ մզկիթին մէջ արտացոլել իշխանուհին կեան-քը, լոյսը, ազատութիւնը, ուրախութիւնն ու զուարճութիւնը սիրող էութիւնը։ Հոս աղօթողը չի զգար պատերուն շրջակալումը։ Մզկիթին ուղղանկիւնը, գմբէթին չափաւորութիւնը, կամարներուն նրբու-թիւնը, սլացիկ սիւները եւ ճակատները իրենց բազմաթիւ պատու-հաններով՝ կը կապտեն լոյսը եւ կը կազմեն ամբողջ զարդարանքը կառոյցին։ Հոս ճարտարապետութիւնը վերածուած է երկրաչափական իր վերջնագոյն պարզութեան եւ ձեւով մը պատկերումն է Սիւրիմա իշխանուհին նկարագիրին։

Սիւրիմա Սուլթանի մզկիթէն ետք Փապուճեան հակիրճ կեր-պով կը խօսի Խպրահիմ Փաշայի եւ Սիւրիմայի ամուսինին՝ Ռուսթոմ Փաշայի մզկիթներուն մասին, եւ ապա կ'անցնի Սելիմիկ մզկիթին, կառուցուած՝ Սուլթան Սիւլէյման Գանունիի որդի Սուլթան Սելիմ Բ.-ին համար։ Լստ Սինանին՝ «Շահզատէ՝ աշակերտի գործս է, Սիւ-լէյմանիկ՝ գալֆայի»<sup>(35)</sup> գործս, Սելիմիկ իմ գլուխ գործոցս է»<sup>(36)</sup>։ Փապուճեան կը հաստատէ թէ Սինան կատարեց 45 տարի աշխատանք ու որոնում, որպէսզի կարենար ձեռնարկել Սելիմիկի մզկիթի աշ-



**Սուրբ Փրկիչ, Պոլբ Համուտ, 1956:**

խատանքներուն եւ կառուցէր «փալամական աղօթքին ամենէն յարմար սրահը»<sup>(37)</sup>: Շէնքը կառուցուած է երփներփուն քարերով եւ փորթիքները ունին ողնափայտի ձեւ: Մինան անոր վրան աշխատեցաւ քանդակագործի մը հանգոյն եւ տուաւ անոր սքանչելիքը արտաքին կերպարանքին եւ գմբէթը զետեղեց ութը սիւներու վրայ: Մզկիթին

արտաքինին վրայ Սինան կը պարտադրէ արեւի ճառագայթներու ուղիներ, որոնք կը ցոլացնեն լոյսի շողերը՝ բազմաթիւ ցցուն կէտերէ: էյֆէլի աշտարակէն առաջ բարձրագոյն կառոյցն էր անիկա՝ իր 83 մ. սլացքով:

Այս բոլորէն ետք Փասքալ Փապուճեան կ'եզրակացնէ, թէ որքան որ ալ նմանութիւն տեսնուի Սինանի մզկիթներուն եւ Այա Սոփիային միջեւ՝ անոր գործերը ինքնուրոյն են, եւ ոչ թէ շարունակութիւնը բիւզանդական ճարտարապետութեան: «Անոր գործերուն մէջ մենք կը տեսնենք վերածնունդի մեծ վարպետներուն հոգին եւ զաղափարները:... Ան ուսումնասիրեց բիւզանդական չինութիւնները, ըմբոնեց անոնց յատկանշական նկարագիրը՝ յանդգնութիւն եւ վեհութիւն. ան սքանչելիօրէն պատշաճեցուց, յօրինեց նոր յատկագիծը օսմանեան մզկիթին. ան նմանեցաւ Վերածնունդի վարպետներուն, որոնք կը ներշնչուէին անցեալէն եւ կը ստեղծէին նոր գործեր:

«Սինան հայը՝ կրթուած, զարգացած Սուլթաններու միջոցաւ եւ Սուլթաններուն համար՝ դրումեց Պոլսոյ բնական գեղեցկութիւնը մարդկային անմար հանճարով՝ ճարտարապետական կոթողով»<sup>(38)</sup>:

## Բ. «LA CATHEDRALE D'ETCHMIADZINE A LA LUMIERE DES DECOUVERTES RECENTES».

Էջմիածնայ Մայր Տաճարին վերանորոգման եւ հիմերուն վերատեսութեան աշխատանքները, որոնք սկսան 1954-ին եւ տեւեցին մինչև 1960՝ ի յայտ բերին թէ:

1. Ներկայ գմբէթը կրող չորս սիւներուն ներքեւ իրարու վրայ հեծած կային երկու խարիսխներ:

2. Կային պայտաձեւ խորանի մը բազում հիմքերը, որոնք կը գտնուէին վարի հիմերուն մակարդակին եւ կը լրջանակէին այժմու արեւելեան դուռը:

3. Կային մնացորդները տուֆ սալայատակումի մը, որ կից էր վարի հիմերուն:

4. Կային պատերուն եւ խորչերուն հիմերուն վրայ պատուանդանային յատկանշական ցցուածքներ:

5. Ստորին հիմերուն ցցուածային խորչերը ունէին պաշտօնը ուղիղ պատերու:

6. Սիւները, կամարները եւ կտրուածքները ունէին այն գերը ինչ որ է պատերունը:

7. Կար հին ակութ մը խորանին արեւելեան կողմը:

8. Հին կառոյցին հիմերուն եւ սրբարանին մակարդակով կային գէշ վիճակի մէջ մնացած որմնանկարներ եւ խճանկարներու կտորներ:

9. Կառոյցին քիւային մէկ հատածը միսրճուած կը մնար հարաւային խորչին մէջ:

Առկայ եւ իրարու վրայ հեծած պատուանդաններուն քննութիւնը երեւան կը հանէ անոնց բարձրութեան, ձեւերուն եւ կաղապարումներուն տարբերութիւնները: Այս մէկը կը փաստէ թէ ստորին պատուանդանը կը պատկանի չորրորդ դարուն, մինչ անոր վերեւ գտնուողը՝ հինգերորդ: Այս ցոյց կու տայ նաեւ, որ նոր չէնքի կառուցման ատեն նախկինը քանդուած է մինչեւ մակարդակը հին պատուանդանին, եւ միայն ապա կառուցուած՝ նոր հիմ մը նոր չէնքին համար: Արդէն Ղազար Փարագեցին ալ կը վկայէ թէ 483-484-ի ընթացքին Վահան Մամիկոնեանը հիմերէն սկսելով եւ չքեղօրէն վերակառոյց իր նախնիքներուն շինած եկեղեցին, որ կիյնար հնութենէ: Մամիկոնեանին յղացած կառոյցը, սակայն, հիմնովին տարբեր էր Հայաստանի մէջ առկայ եկեղեցիներէն, թէպէտեւ մասամբ մը պահեց հինին կառուցուածքային որոշ յատկանիշները:

Ըստ Թորամանեանի՝ Լուսաւորիչի կառուցած եկեղեցին չէր կրնար տարբեր ըլլալ Քասաղի, Տեկորի, Աշտարակի եւ այլ եկեղեցիներու ունեցած ձեւէն: «Այս վերջինները «պասիլիք» են. ուրեմն՝ Սուրբ Գրիգորի կառուցած եկեղեցին պասիլիքային էր»<sup>(39)</sup>: Կ'եղրակացնէ Փապուծեան: Ապա՝ մանրակրկիտ քննութենէ մը ետք նոր եւ հին կառոյցներու ձեւերուն, եւ նկատի ունենալով եօթներորդ դարուն ներսէս Գ. կաթողիկոսին բերած փոփոխութիւնները Մամիկոնեանի կառոյցին վրան, ու տակաւին քննութեան ենթարկելով Թորամանեանի եւ Սահինեանի տեսակէտները՝ անիկա կը փաստէ թէ Սուրբ էջմիածնայ տաճարը կը պահէ Վահան Մամիկոնեանի կառոյցին նախնական ձեւը: Ընդունուած կարծիքն ընդհանրապէս այն է որ բացառութիւն մըն է էջմիածնի եկեղեցին եւ հակառակ որ կառուցուած է հինգերորդ դարուն՝ ամբողջովին ծնունդն է հայու ճարտարապետական հանճարին:

Ճարտարապետութիւնը կարողութիւն մըն է, որ իրողապէս խարսխուած է հայուն արեան մէջ, սակայն «էջմիածինի ձեւը յանկարծ չէ ծնած հայ ճարտարապետին ուղեղին մէջ: Առկայ կոթողները ներշնչած ըլլալու են զայն: Այս մէկը բնական է եւ ոչ մէկ ձեւով կ'ազդէ անոր հանճարին վրայ»<sup>(40)</sup>: Սքանչելի քարտաչ մըն է հայը եւ կառուցող մը, առաւել՝ առեւտրական ու վաճառական, եւ որպէս այդպիսին՝ եղաւ արեւելքի մէջ եւ արեւմուտքի, եւ հոն ծանօթացաւ եւ իրագործեց բազմատեսակ յատկագիծերով սրբավայրեր ու պա-

լատներ: Հեռաւոր այս վայրերէն իր վերադարձին՝ անիկա իրեն հետ տուն բերաւ արուեստի բազում յիշողութիւններ, զորս շաղեց ու միացուց իր տաղանդին եւ ստեղծեց եկեղեցի ու գմբէթ մայր հողին վրայ:

Քառակոնք աղօթատեղիներ կային մազգէականներուն մօտ եւ այլ քրիստոնեաններու, սակայն հայուն հանճարն էր որ համբերութեամբ կարողացաւ կոթողել քրիստոնեայ քառակոնք եկեղեցին, որուն չորս սիւներուն վրան ազատօրէն կը հանգչէր գմբէթը: Փապունեան բաւական ընդարձակ կը խօսի գմբէթի մասին ու վեր կ'առնէ ձեւն ու ոճը զանազան երկիրներու մէջ գտնուող գմբէթներուն, եւ կը յայտնէ թէ, ըստ Գարեգին Ա. Յովսէփեան կաթողիկոսին՝ «գրմբէթ» բառը հայերէնին մէջ մտաւ միայն չորրորդ դարուն, ուրեմն Փարագեցիին իսկ վկայութեամբ՝ սկզբնական շրջանին էջմիածնի Տաճարն ունէր տախտակեայ ծածք մը, որ բրգաձեւ էր եւ որ յետագային զոհ գնաց հրդեհի:

Մանրամասն քննութենէն եւ բաղդատականէն ետք զանազան վայրեր գտնուող գմբէթներու, եւ վերլուծումի ենթարկելով յայտնի եւ ճարտարապետական հարուստ փորձ ունեցող ճարտարապետներու ուսումնասիրութիւնները՝ Փապունեան կ'եղրակացնէ, թէ «483-484-ին Վահան Մամիկոնեան տաճար մը բարձրացուց Գրիգորեան պազիլիքի<sup>(41)</sup> հիմերուն վրայ: Այս եղաւ առաջին օգտագործումը քառակուսի քառակոնք յատակագիծի մը՝ քարաշէն գմբէթ մը կրելու ատակ եւ մեկուսացած չորս յենակներով: Յատակագիծը Քրիստոսի խաչին ներքեւ կ'ամփոփէր Զահար-թագն<sup>(42)</sup> եւ հնադարեան քառակոնք յուշամատեանը»<sup>(43)</sup>:

#### Գ. «ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

##### ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱԶԻԼԻՔԱ»ՆԵՐՈՒ ՈՒՂՂՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՁ».

«Տեկոր բազիլիքան կը պատկանի հեթանոսական ժամանակաշրջանին»՝ կը հաստատէ թորամանեանը Տեկորի տաճարին նուիրուած ուսումնասիրութեան մը մէջ, եւ կ'աւելցնէ անմիջապէս ետք ալ, թէ «ան վերածուած է եկեղեցիի՝ արեւելակողմը խորանի մը յաւելումով»<sup>(44)</sup>: Այս ձեւով անիկա կ'ընդունի թէ նախքան չորրորդ դարը, այսինքն հեթանոսական շրջանին իսկ բազիլիքային կառոյցներ կային Հայաստանի մէջ, եւ որոնք կը կենային արեւելքէն արեւմուտք առանցքի մը վրայ: Իրականութեան մէջ՝ քննութիւնները ցոյց կու տան թէ արեւելք-արեւմուտք առանցքային ուղղութիւնը կը կարօտի խոր մէկ ուսումնասիրութեանը ո՛չ միայն Հայաստանի մէջ առկայ կառոյցներուն՝ այլ նաեւ անոր շրջակայ երկիրներուն:

Ըստ Սիրիկ Վոկէլի՝ «ուղղութիւն առնելը կրօնական եւ ընդհանրական արարք մըն է»<sup>(45)</sup>։ առ այդ՝ գոյութիւն ունեցող կրօնները կարելի է բաժնել երկու խումբի։ Առաջին՝ այն կրօնները որոնք կը կիրարկեն աշխարհագրական ուղղութիւն։ այսպէս են երրայական կրօնները, որոնց հաւատացեալները ուղղութիւն կը վերցնեն դէպի Երուսաղէմ եւ Մեքքէ՝ յաջորդաբար։ Երկրորդ՝ այն կրօնները որոնք կը վերցնեն աստղագիտական ուղղութիւն։ այսպէս էին արեւապաշտները եւ հեթանոսները հոռվմէական եւ յունական շրջաններուն՝ բացի ատլանտներէն, այսինքն՝ եթովպիացիներէն։

Հոռվմէական երկրաչափութեան մէջ անփոփոխ գիծ էր արեւալք-արեւմուտք գիծը եւ կը նկատուէր սրբազնան։ Արեւի ընթացքին այս գիծը ունեցաւ իր ազգեցութիւնը պաշտամունքային կոթողներու վրայ։ Ըստ Վետրիվիու ճարտարապետին Յաղագս Ճարտարապետութեան գործի տուեալներուն՝ «Աստուածներու նուիրուած տաճարները պէտք է այնպիսի ուղղութիւն մը ունենան, որ խուցին — «չելլային» — մէջ զետեղուած անոնց արձանը նայի Արեւմուտք, այսպէսով, աղօթելու կամ զոհեր մատուցանելու համար տաճար այցելող հաւատացեալին աշքերը դառնան դէպի Արեւելք»<sup>(46)</sup>։ Ո՛չ միայն այս, այլ արեւելքը նկատելով ամենէն բարերար կողմը՝ գուշակը կը դառնար դէպի հոն գծելու համար սահմանները կառուցելի մեհեանին։

Այս էր կացութիւնը երբ Կոնստանդինի ճարտարապետներն սկսան աշխատանքի կառուցելու համար քրիստոնէական տաճարները։

Հոս Փապուճեան կը յիշէ մէկ կողմէն խաւարի ու չարի եւ միւս կողմէն լոյսի ու բարի առկայութիւնը՝ ըստ հին աւանդութեան մը, որ եկած ըլլալ կը թուի Մազդէականութենէն եւ Մանիքէականութենէն։ Քրիստոսէ ետք երկրորդ դարուն քրիստոնէութիւնն արգէն իսկ ընդունած էր արեւելք-արեւմուտք առանցքային ուղղութիւնը։ Սակայն երբ Փապուճեան կը քննէր Վոկէլի տուած քսան տաճարները՝ գտաւ որ «1. Արեւմուտքի մէջ բազիլիքաներու խորանը ընդհանրապէս կառուցուած է արեւմտակողմը, իսկ մուտքը կը գտնուի արեւելակողմը»։ Ասիկա կը նշանակէ, որ ասոնք ունին հոռվմէական նախնական տաճարներու ուղղութիւնը; 2. Արեւելքի մէջ խորանը արեւելակողմն էր, եւ մուտքը՝ արեւմտակողմը»<sup>(47)</sup>։ Անշուշտ եղան առանցքային շեղումներ՝ մանաւանդ չորրորդէն մինչեւ վեցերորդ դարերը։

Առաջնորդուելով հայկական դիցաբանութեան եւ աւանդութիւններու տուեալներով եւ օգտագործելով անոնց հայթայթած առաստել համոզիչ փաստարկումները՝ Փապուճեան ճշդեց որ հայկական բազիլիքներուն ուղղութիւնը միշտ ալ կապուած մնաց աստղերուն, մո-

լորակներուն, արեւին եւ երկնային այլ մարմիններուն, որովհետեւ «Հայկական աստուածները կը մարմնաւորէին ընդհանրապէս երկնային աստղերն ու մոլորակները, ինչպէս Արեւը, Լուսինը, Արուսեակը։ Այս իրողութիւնը կը ներշնչէ այն գաղափարը թէ ժողովուրդին պաշտամունքը ուղղուած պէտք է [որ] ըլլայ դէպի երկնային տարերքը»<sup>(48)</sup>։ Հայերը նախանձախնդրութեամբ պահեցին ու պահպանեցին ոչ միայն հեթանոսական տաճարներուն արեւելք-արեւմուտք առանցքային ուղղութիւնը՝ այլ նաեւ Սուրբիայէն Հայաստան հասած քրիստոնեայ եկեղեցիներու ուղղութիւնը։ Հայաստանի մէջ, որոչ շրջան մը, հայ հեթանոսական մեհեանները վերածուեցան քրիստոնեայ եկեղեցիներու՝ պարզօրէն խորանը զետեղելով արեւելան կողմը կառոյցին եւ խաչ մը զետեղելով անոր վրան։ ահա թէ ինչպէս կը բացատրուի գոյութիւնը քրիստոնէական տաճարներու փոխակերպուած հին մեհեաններուն, որովհետեւ «Գր [իգոր] Լուսաւորչի ջանքերը եւ Տրդատի բանակին կատաղի թափը չկարողացան կարճ ժամանակամիջոցի մը մէջ անհետացնել հեթանոսական կրօնքի [ն] բոլոր հետքերը»<sup>(49)</sup>։

#### Դ. «ՀԱՅ[ԿԱԿԱՆ] ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՍՓԻՒՌՔԻ ՄԷՋ»<sup>(50)</sup>.

Վերիվայրումներով լի եւ բազմադարեան իր պատմութեան ընթացքին հայը պարտաւորուեցաւ արտասահման ապաստանելու եւ ցրուելու հինգ ցամաքամասերու վրայ։ Այս ցրուումը հասաւ իր գագթնակէտին տասնիններորդ եւ քսաններորդ դարերուն, որոնց աւարտին հայն ինքզինքը գտաւ ամէնուրեք։ Եթէ երէկ հայուն գաղթը առաւել կամ նուազ չափով կ'ուղղուէր դէպի Ցունաստան, Խումանիա, Իրագ, Իրան, Սուրբիա, Լիբանան, Կիպրոս, Եգիպտոս եւ Հնդկական Ռվկիանոսի ափերը՝ այսօր անիկա ուղղութիւն է վերցուցած դէպի Ֆրանսա, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաները եւ Աւստրալիա, ուր ինչպէս երէկ, այսօ'r ալ անիկա ենթակայ է ձուլումի անողոք օրէնքին։ Հոն ուր հայութիւնն զգալիօրէն կազմակերպուած կը գըտնենք՝ հոն կը գտնենք նաեւ եկեղեցի եւ դպրոց, եւ կուսակցութիւններ ու միութիւններ այնքան՝ որքան որ կը ներեն տեղական պայմանները։ Այն հիւրընկալ երկիրներուն մէջ, ուր ձրի է պետական վարժարանը՝ հայ դպրոցը կը պահուի ու կը պահպանուի ի գին մեծ զոհողութիւններու։ Նոյնն է պարագան հայ եկեղեցին։ Ա՛ն ալ կանգուն կը մնայ գաղութին զոհողութիւններով։ Սակայն եկեղեցին է որ մեծ դեր կը խաղայ ազգապահպանումի իր առաքելութեամբ։ «Հակադրաբար դպրոցներուն, եւ հակառակ ջերմեռանդութեան նուազումին, եկեղեցիները կը յաճախուին տակաւին կնունքի, պսակի եւ յուղարկաւութեան համար եւ կիրակի կամ տօն օրերը հայերը կը խուժեն

Հոն հայկական ծէսի մթնոլորտը վերագտնելու նպատակով՝ կը հաս-  
տատէ Փապուճեան, եւ կ'աւելցէ անմիջապէս թէ «քայց երիտասարդ-  
ները եկեղեցի չեն ուզեր: Անոնք կը մտածեն ժամանցի եւ մարմնա-  
կրթանքի կեղրոններու, հանդէսի եւ խաղի սրահներու մասին: Պէտք  
է վերատեսութեան ենթարկել եկեղեցին ըմբռնումը, [եւ] յանդիլ ե-  
կեղեցիի չուրջ ստեղծուելիք ծխական կեղրոնի մը ըմբռնումին»<sup>(51)</sup>:

Արտասահմանի մէջ եկեղեցաշինութիւնը յաճախ ենթակայ է  
Ազգային Մարմիններու ճաշակին, բարերարի քմայքին, կամ աւան-  
դապահ իիստ ոգիի մը: Ճարտարապետը կը մնայ կաշկանդուած նիւ-  
թականի կամ ճաշակի սեղմումներով, ահա թէ ինչո՞ւ համար արտա-  
սահմանի մէջ կառուցուած եկեղեցիները կամ ճախող ընդօրինակու-  
թիւնն են հին կառոյցներուն, կամ ալ անհաղորդ՝ քսաներորդ դարու  
ճարտարապետական յանդգնութեան:

Իրենց տաղանդին լրումին հասած հայ ճարտարապետներ յա-  
ճախ աշխատած են երկրին տիրապետողներուն եւ իշխանաւորներուն  
հաջուոյն. նուազ տաղանդաւորներ աշխատած են գաւառներու մէջ  
եւ նշանաւոր գարձած արհեստագիտական համքարութիւններու մի-  
ջոցով: Այսպէս է եղած պարագան Քէօթահայի յախճապակիններուն,  
Պոլսոյ միջնորմաւոր զարդեղէններուն, եւ Փոքր Ասիոյ գորգերուն  
եւ ժանեակներուն: «Զարմանալի չէ ուրեմն»՝ կ'եղրակացնէ Փապու-  
ճեանը, «որ այս արուեստագիտներուն [ն] յետնորդները զարկ տուած  
ըլլան Սփիւռքի ճարտարապետական գործունէութեան . . . : Այս ճար-  
տարապետութիւնը ազգային ոճ ունի»<sup>(52)</sup>:

Հստ Փապուճեանի՝ Սփիւռքի ճարտարապետական իրագոր-  
ծումները կ'իյնան յստակ երկու բաժանումի տակ՝ որպէս գործը ի-  
րերայաջորդ երկու սերունդի: Իրականութեան մէջ՝ 1900–1914 ընդ-  
գրկուող ժամանակահատուածը, որ կը նախորդէ վերջին սփիւռքի  
գոյառնումը, ունի շարք մը հայկական եկեղեցիներու, որոնք ունին  
հայկական ոճ: «Նոյնիսկ իրենց ներշնչումի աղբիւրներէն շատ հե-  
ռու՝ Ռումանիոյ, Ֆրանսայի եւ Ամերիկայի մէջ գտնուող կոթողներ,  
օտար ճարտարապետներու կողմէ կառուցուած (Մեմարօկլու, Կի-  
պէր), հայկական ոճ ունին, որովհետեւ մեկենասները այդպէս ու-  
զած են»<sup>(53)</sup>: Այսպիսին են Միքայէլ Հրեշտակապետի եկեղեցին՝  
Պուքքչ, 1911–1914, Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին՝ Փարիզ,  
1904, Սուրբ Երրորդութիւն եկեղեցին՝ Ֆրեզնօ, 1914, Սուրբ Մես-  
րոպ եկեղեցին՝ Փրաւիտենս, 1912: Ասոնց առաջին երկուքը ներ-  
շնչուած են Աղթամարի Սուրբ Խաչէն եւ էջմիածինէն, իսկ միւսները  
խառնածին են տեղականի եւ հայկականի:

Առաջին նախապատերագմեան շրջանի եկեղեցիներու ճարտա-  
րապետներուն յաջորդեց առաջին սերունդը սփիւռքի ճարտարապետ-

ներուն, որ պիտի կազմէր «միջպատերագմեան չըջանին հայ ճարտարապետներ [ը]՝ . . . մանաւանդ Միջին Արեւելք, Պոլս կամ Կիլիկիա ծնած եւ Ֆրանսայի կամ Ամերիկայի մէջ պատրաստուած»<sup>(54)</sup>: Ասոնցմէ Փապուճեան կը յիշէ<sup>(55)</sup> անունները Արմենակ Յակոբեանի, Արամ Թախտաճեանի, Լեւոն Նաֆիլեանի, Կարօ Պալեանի, Մարտիրոս Ալթունեանի, եւ Յարութիւն Աւետեանի. անիկա կը յիշէ նաեւ անունները ոչ-հայ ճարտարապետներ Անասթաս Արամի, Միուէսի եւ Տէյվիսի, որոնք գործոն դեր ունեցան հայ եկեղեցական ճարտարապետութեան մէջ:

Այս չըջանին կառուցուած կը գտնենք քառասունէ աւելի եկեղեցիներ, որոնցմէ ոմանք կը յատկանչուին որոշ իւրայատկութեամբ մը՝ «առանց կտրուելու հնախօսական նմոյշներու ազդեցութենէն»: Այսպէ՛ս են, օրինակ, Գահիրէի Սուրբ Գրիգորը՝ իր ճիշդ համեմատութիւններով եւ ծաւալի տպաւորիչ խաղերով, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Մայր Տաճարը՝ «զարդային մոթիֆներու բացառիկ պարզութեամբ», եւ Առնուվիլի Վարագայ Սուրբ Խաչ եւ Ալֆորվիլի Սուրբ Պօղոս-Պետրոս Եկեղեցիները՝ «հայկական մոթիֆները տեղական չինանիւթերով (կղմինտը) արտայայտելու փորձով: Հայկական ոճի նոր ձեւի օգտագործումի մը սակայն կարելի է հանդիպիլ Փարիզի Ռւսանողական Տան ճակատին, Գահիրէի Առաջնորդարանին եւ Առնուվիլի Անարատ Յղութեան Քոյրերու Վանքին մէջ: Փարիզի Սուրբ Յովհաննէս-Մկրտիչ Եկեղեցիին, եւ Անթիլիասի ու Գահիրէի զոյդ Սուրբ Գրիգորներուն մէջ օգտագործուած կը գտնենք Հայաստանի մէջ տասնմէկերորդ դարուն կիրարկուած եւ կատարելագործուած ձեւ մը քառակուսի մեծ սրահներու ծածքերը առանց յենակէտերու կառուցելու: «Ասոր համար կ'օգտագործուի կրկնակ սարք մը երկու զուգահեռական աղեղներու, որոնք կը հանգչին պատերուն վրայ եւ ուղիղ անկիւն կազմելով կը խաչաձեւեն [զ]իրար միջոցին մէջ, խաչաձեւումի չորս կէտերուն վրայ բաշխելով գմբէթի [ն] ծանրութիւնը»<sup>(56)</sup>:

Ծածքի ճարտարապետական այս ձեւն օգտագործուած կը գըտնենք Ֆրանսայի Մարասի եւ Տրոյի եւ գերմանացի Հանս Ռեքու Ռումմէլի կողմէ երկաթ-պեթոնի գործածութեամբ:

Սփիւռքի ճարտարապետական երկրորդ սերունդէն Փապուճեան կը յիշէ անունները Գ. Էմմիեանի, Ս. Գաապարեանի եւ Փ. Փապուճեանի՝ Լիբանանէն, Շիրինեանի՝ Եղիպտոսէն, Տ. Քեփենեկեանի, Տ. Խուպեսերեանի եւ Ե. Խլթիւճեանի՝ Ֆրանսայէն, Գագանճեանի՝ Խտալիայէն, Ս. Փիլաւճեանի՝ Միացեալ Նահանգներէն, եւ Պ. Զոպեանի՝ Գանատայէն, որոնց բոլորն ալ ծնունդն են յետ պատերազմեան ողբերգութեան, եւ հետեւարար՝ վկաները Փոքր Ասիա-



Հալեպի Հայ Կաթողիկէ «Զուարքնոց» եկեղեցին, 1958:

յէն, Կիլիկիայէն, Իզմիրէն եւ այլ վայրերէ արտաքսուած հայ զանգ-ուածներու տառապանքին եւ հոգեկան կացութեան: Իր արմատներէն պոկուած՝ հայը դարձաւ սփիւռքահայ եւ դատապարտուած՝ կեանքն սկսելու զերոյէն: Հիւղաւան, ապա համեստ տուներ, եւ կէս դար ետք՝ նախանձելի վերելք՝ տնտեսական ու հաւաքական կեանքի մէջ: Հիւրընկալ երկիրներու մէջ կազմակերպուեցան համայնքները, եւ իրարու հետ հակամարտութեան մէջ անգամ՝ կուսակցութիւնները վառ պահեցին հայուն հայրենասիրական ողին: Եկեղեցին առաջնակարգ գեր վերցուց համախմբման գործին մէջ, ամոքեց ժողովուրդին ցաւերը եւ սատարեց անոր վերելքին: Եկեղեցիններու կառուցումը յաճախ հանդիպեցաւ անհամաձայնութեան եկեղեցական եւ աշխարհական մարմիններու միջեւ, բան մը որ կաշկանդեց ազատ թոփչքը ճարտարապետին: Ահա թէ ինչո՞ւ Սուրբիոյ եւ Լիբանանի մէջ ճարտարա-

պետական գործերը հազուադէպօրէն յաջողութիւններ են, մինչդեռ Եգիպտոսի մէջ, ուր կուսակցութիւնները չէին կարողացած իրենց ենթարկել արուեստագէտներն ու ճարտարապետները՝ իրագործուեցան յաջող կոթողներ:

Հակառակ սփիւռքահայութեան այս լարուած զբութեան՝ գըտնուեցան տիրական եւ առողջ մտքով կրօնապետեր եւ նրբաճաշակ մեկենասներ, որոնց շնորհիւ սփիւռքահայ ճարտարապետներու այս երկրորդ սերունդին գործերը կրցան իրենց մէջ գոնէ մասով մը հաշտեցնել հայկական զբոշմը եւ միջավայրին ազդեցութիւնը:

Յիշեալ բոլոր ճարտարապետներն ալ իրենց ուսումնառութիւնը կատարեցին օտար երկիրներու մէջ եւ առ այդ՝ իրացուցին անոնց մշակոյթն ու մտածելակերպը: Այսուհանդերձ՝ անոնք կարողացան նաեւ «իրենց սեփական պատգամը իրենց սեփական «լեզուով» տալ՝ տարբեր ֆրանսացի, ամերիկացի կամ լիբանանցի արուեստագէտներէն: Այս իրայատուկ գեղագիտական լեզուն, որ զիրենք կը զատորոչէ ուրիշ արուեստագէտներէ՝ իրենց ենթագիտակցութիւնէն կը բխի, [եւ] հազարամեակներէ ի վեր ձեւաւորուած է իրենց ծնունդ տուող ազգի մշակոյթին կողմէ»<sup>(57)</sup>:

Սփիւռքահայ ճարտարապետներու երկրորդ սերունդը կառուցեց մօտ յիսունհինգ եկեղեցի: «Լաւագոյն ձեւը այս կոթողներու արժէքը գնահատելու»՝ կը գրէ Փապուճեան՝ «վերլուծելն է զանոնք համեմատաբար ճարտարապետական լաւագոյն ստեղծագործութիւնները տնօրինող կանոններուն, որոնց մեկնարանութիւնը բոլոր աղգերու արուեստագէտներուն կողմէ կը նպաստէ բնորոշ եւ իրայատուկ կառոյցներու ստեղծումին»<sup>(58)</sup>, եւ անմիջապէս կը թուէ անունները կատարուած կարգ մը կառոյցներուն: Այսպէս, ըստ անոր, «Հայաստանի հետ աւելի յաճախակի կապերը հնարաւոր դարձուցին յղացումը «... Ուոթըրթառունի Ս. Ստեփանոս եկեղեցի [ին], (1957), Նիւ Եորքի Ս. Վարդան եկեղեցի [ին], (1969), Տիթրոյթի Ս. Յովհաննէս եկեղեցի [ին], (1964), Տիթրոյթի Ս. Սարգս եկեղեցի [ին], (1962), Վիեննայի Ս. Հոփհումէ եկեղեցի [ին], (1968), եւ Լիբանանի կարգ մը այլ եկեղեցիներ [ուն]: Ասոնք նախանշաններն են խոսրումնալից վերանորոգումի մը»<sup>(59)</sup>:

Իրաւ է, որ երէկ կրօնական մեր ճարտարապետութիւնը լաւագոյնս արտայայտեց հայ ժողովուրդին գեղարուեստական արժանիքները, սակայն այսօր սփիւռքի ճարտարապետներուն կը մնայ ստեղծել ճարտարապետական ամբողջութիւն մը որ արտայայտէ մեր ժամանակներուն պահանջքը, եւ, ինչպէս կը գնէ Փոլ Վալերի բանաստեղծը, գոհացում տալ զանգուածներու ձգտումներուն, որովհետեւ «ե-

կեղեցին կոթողային գործ մըն է. իսկ կոթողային գործը արտայայ-  
տութիւնն է յաւիտենականի որոնումին լծուած մարդկային հանճա-  
րին»<sup>(60)</sup>:

#### b. «RELATION DES ARMENIENS ET DES SYRIENS DU PREMIER SIECLE AVANT J.C. AU SEPTIEME SIECLE APRES J.C.».

«Հայ ժողովուրդը»՝ կը հաստատէ Փապուճեան՝ «վերիվայ-  
րումներով առլի իր գարաւոր պատմութեան ընթացքին շփման մէջ  
մտաւ իրեն դրացի ազգերէն ոմանց հետ եւ անոնց քաղաքակրթու-  
թեան։ Միւս կողմէ՝ արեւելքէն եւ արեւմուտքէն եկող աշխարհակալ-  
ներ յաճախ գրաւեցին հայկական հողերը եւ աշխատեցան զանոնք  
մուծել իրենց իշխանութեան ենթակայ հողերէն ներս՝ անոնց բնա-  
կիչներուն պարտազրելով իրենց մշակոյթն ու կրօնը։ Եթէ անոնց  
ճիգերը չյաջողեցան ամբողջութեամբ՝ անոնք ճգեցին հետքեր, զո-  
րոնք կարելի է գտնել հայ մշակոյթին մէջ եւ արուեստին։

«Սակայն հայ զեկավարները անվիճելի պայծառատեսութեամբ  
մը ստեղծեցին ազգային եկեղեցի մը, գրելակերպ մը եւ ինքնատիպ  
գրականութիւն մը՝ իրենց հայրենակիցները զերծ պահելու համար  
օտար ազդեցութիւններէ եւ պահելու անոնց ազգային էութիւնը»<sup>(61)</sup>։

Այս հաստատումէն ետք, եւ քննել կարենալու համար հայ-սու-  
րիական յարաբերութիւնները՝ Փապուճեան կու տայ աշխարհագրա-  
կան քարտէս մը, ուր գծուած կը գտնուկին նախքան Քրիստոս առա-  
ջին եւ Քրիստոսէ ետք մինչեւ եօթներորդ դար օգտագործուած առեւ-  
տրական ճամբանները։ Այս ճամբաններէն առաջինը կը քերէր Եփրատի  
ափերը եւ կ'ուղղուէր դէպի Բալմիր<sup>(62)</sup>, երկրորդը կը կապէր Ան-  
տիոքը Ափամէին<sup>(63)</sup>, եւ երրորդը կ'անցնէր հարաւային Սուրբիայէն։  
Հառուանէն։

Մանրակիտ բացատրութեամբ մը Փապուճեան կը նշէ գլխա-  
ւոր այս երեք մայրուղիներուն ընթացքը Հայաստանէն՝ սկսելով Աշ-  
տիշատէն դէպի Վաղարշապատ կամ Դուին՝ հասնելու համար Եղե-  
սիա՝ Տիգրանակերտի ճամբով, անկէ Մալաթիա՝ անցնելով Փոքր  
Հայքէն դէպի Մարաշ, իսկ Մեծ Հայքի մայրուղին կը բաժնուի քանի  
մը ճիւղի՝ սկսելով Ամիտա-Տիգրանակերտէն դէպի Եղեսիա՝ Մելե-  
րեկի ճամբով, կամ անկէ՝ Եղեսիայէն դէպի Հարրան եւ Բագգա, եւ  
կամ ալ՝ Եղեսիայէն Մրուճի ճամբով դէպի Ճիերոպոլիս կամ Զէօկ-  
մա։ Տիգրանակերտէն մեկնող միւս մայրուղին Սամոսատի եւ Գեր-  
մանիկոսի ճամբով կը հասնէր Կիւրոս՝ դէպի Համայի սահմանը։

Փապուճեան կ'ընդլայնէ այս ուղիներուն մատչելիութիւնն ու օգտագործումը մանրազնին ուսումնասիրութեամբ մը, որուն ընթացքին վկայութեան կը կանչուին անցեալի ու ներկայի բազմաթիւ օտար հեղինակութիւններ:

Հայ-սուրբիական յարաբերութիւնները շօշափելի դարձնելու համար՝ Փապուճեան կը կազմէ տախտակ մը Տիէլ, Սթրժիքովսքի եւ Արմէն Խաչատուրեան արեւելագէտներու տուեալներով: Ըստ անոնց՝ կան նմանութիւններ սուրբիական եւ հայկական կոթողներու միջեւ: Այսպէս՝

	Սուրբիական	Հայկական
Կառոյցի տիպար	4	3
Մահարձան կամ մահատապան	2	2
Մեռելական կամ թաղմանական մատուռ	3	4
Միանաւ եկեղեցի	4	1
Եռանաւ պազիլիքա	5	1
Քռակուսի եկեղեցի		

Այս տախտակին վերջին երկուքին հայկականներն են Երերութիւն ու Էջմիածինը:

Իսկ թիւ 2 տախտակը զոր Փապուճեան կը կազմէ որոշ յաւելուածներով՝ վեր կը հանէ նմանութիւնները սիւներու ձեւէն, զարդաբանդակներուն եւ սիւներու ցուցակներուն: Այսպէս՝

	Սուրբիական	Հայկական
Դամբարան	2	1
Մեռելական կամ թաղմանական մատուռ	3	-
Միանաւ եկեղեցի	1	5
Եռանաւ պազիլիքա	1	3
Եռակոնք եկեղեցի	5	1

Այս զոյգ ցուցակներուն բաղդատականը կը ստեղծէ կարգ մը հարցեր, որոնց Փապուճեան կը պատասխանէ՝ զանոնք բաժնելով հինգ դասի: Այսպէս՝

1. Սուրբիոյ մեռեալ քաղաքներուն մէջ ճարտարապետական այս կառոյցները ո՞րքանով ծառայած են որպէս խթան հայ արուեստագէտներու նախաձեռնութեան:

2. Հայ արուեստագէտները փոխ առաջ են այս սուրբիական կոթողներուն ձեւերը եւ յատակագիծերը:

3. Այս փոխառութիւնները եղած են ամբողջակա՞ն ընդօրինակութիւն թէ մեկնարանեալ:

4. Մեկնարանեալի պարագային ի՞նչ ոգիով կատարուած են ձեւի եւ յատակագիծի փոփոխութիւնները:

5. Հայերը որոնք զարգացուցած են ինքնատիպ ճարտարապետութիւն մը՝ որեւէ մասնակցութիւն բերա՞ծ են Սուրբականին:

Այս բոլորին պատասխանելու եւ առ այդ յանգելու համար որոշ եղրակացութեան մը՝ Փապուճեան ընդարձակ կերպով կ'ուսումնասիրէ վերը նշուած ուղիներուն վրան գտնուող մշակութային եւ կրօնական բոլոր կոթողները եւ անոնց փոխյարաբերութիւններն իրարու հետ։ Բաւական խոր ուսումնասիրութեան մը նիւթ կը դարձնէ Եղեսիան եւ անոր ասորական մշակոյթը, Բալմիրը որուն Փապուճեան չի բացառեր կառուցումին մէջ մասնակցութիւնը «Հայ շինարարներուն եւ քարտաշներուն՝ ճի՛շդ այնպէս ինչպէս որ հոն կային հայերու բնակութիւն եւ հայկական գունդ»<sup>(64)</sup>, Անտիոքը ուր որքան կար քաղաքական գործունէութիւն՝ նոյնքան եւ աւելի՝ մշակութային եւ ուսումնական, որոնց ծարաւի հայութիւնը կը խուժէր հոն՝ Լիքանիուս համալսարանէն ներս կատարելու համար իր ուսումնառութիւնը<sup>(65)</sup>:

Դէպի Անտիոք եւ հելլենական այլ կեղրոններ խուժող ուսանողութեան մէջ՝ բազմաթիւներու կարգին անհրաժեշտ է յիշել անունը Պարոյր Հայկազնին, որուն արձանը բարձրացուեցաւ Աթէնքի մէջ «Պարոյր՝ արքայ ճարտասանութեան» մակագրութեամբ։ Այդքա՞ն սերտացաւ հայ եւ հելլեն մշակոյթներու յարաբերութիւնը որ ասորական եւ յունական գրականութեան բազմաթիւ հեղինակներու գործեր թարգմանուեցան հայերէնի:

Փապուճեան երկար գլուխ մը ունի հայ-սուրբական (հայ-հառաւանեան) յարաբերութիւններու մասին։ Նշելի է որ հայերն այդքա՞ն կազմակերպուած էին Պաղեստինի մէջ, որ Յուստինիանոս կայսրն անոնց շնորհեց Երուսաղէմի Սուրբ Շիրիմէն որոշ իրաւասութիւններ։ Եօթներորդ դարուն աւարտին Պաղեստինի մէջ հայերն ունէին եօթանասուն հաստատութիւններ։ Երուսաղէմ հաստատուած հայ կղերականութիւնը կատարեց թարգմանական բազում գործեր եւ ճոխացուց հայ մշակոյթը։ «Հայկական աւանդութիւնը կ'ընդունի թէ Երուսաղէմ այցելած են Խոսրով, Արծեւան<sup>(66)</sup>, Կորիւն, Սովոչս<sup>(67)</sup>, Դաւիթ Անխախթ<sup>(68)</sup> թարգմանիչները»<sup>(69)</sup>։

Մշակութային յարաբերութիւններէն անկախ՝ Փապուճեան կը քննէ հայ-սուրբական քաղաքական<sup>(70)</sup>, առեւտրական<sup>(71)</sup> եւ կրօնական<sup>(72)</sup> առընչութիւնները։ Այդ վերջինին մէջ քննութեան կ'ենթարկէ հայ կրօնաւորներու առկայութիւնը Բեսաֆա-Սերկիոպոլսի եւ Բալմիրի մէջ։ Ապա վեր կ'առնէ հայերը Անտիոքի եւ անոր մերձակայքը գտնուող Զէօկմայի, Սուրբ Սիմանի, եւ Ափամէի մէջ, եւ կ'եղրակացնէ նոյնհետայն թէ անխուսափելի էր փոխազդեցութիւնը

Հայաստանի եւ անոր չըջակայ երկիրներուն միջեւ առեւտրական, մշակութային, գրական, կրօնական, թարգմանչական եւ ճարտարապետական մարդկերուն մէջ:

Այս ուսումնասիրութեան սկիզբը ձեւակերպուած հինգ հարցումները պատասխանուած կը գտնենք Փապուճեանի կատարած խըլ-ճամփու ու գիտական այս գործին մէջ՝ պատասխաները կը մնան ցանցընուած՝ զանազան էջերու վրայ: Այսպէս՝

ա. Չորրորդ դարէն մինչեւ եօթներորդ դար զիրար ամբողջացնող ճարտարապետութիւն մը ծաւալած է Սուրբոյ եւ Հայաստանի միջեւ:

բ. Տակաւին չեն աւարտած ճարտարապետութեան հետազօտական աշխատանքները ճշղելու համար իւրաքանչիւր կոթողի յատկանիշները եւ կառուցման թուականը:

գ. Հայ միտքը մի՛շտ ալ եղած է մեկնարանական՝ թարգմանական թէ ճարտարապետական եւ կառուցողական գործերու մէջ:

դ. Մեկնարանութիւնները զորոնք կատարած է հայը՝ միշտ ալ եղած են արդար եւ անաշառ ոգիով:

ե. Իրենց կատարած փոխառութիւններուն վրայ՝ հայերը մի՛շտ ալ կատարելութեան ձգող ճարտարապետական նորութիւններ են աւելցուցած:

Այս գործին մէջ՝ Փասքալ Փապուճեան կը ներկայանայ իրը հմուտ եւ բծախնդիր ճարտարապետ եւ մանաւանդ՝ խորագնաց պատմաբան, որ իր տեսութիւնները կ'օժտէ գիտականութեամբ, անկողմնակալութեամբ եւ պարկեչտ դատումով:

## Զ. «ԵՐԵՐՈՅՔԻ ՏԱՃԱՐԸ».

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՈՒՐՈՒԱԳԻԾ».

«Հայաստանի ճարտարապետական Փաստեր» շարքին իններորդ հատորն է Երերոյքը, որ գոյութեան կոչուեցաւ համագործակցութեամբ Փասքալ Փապուճեանին, Ատրիանո Ալֆակօ-Նովելոյին եւ Տիգրան Գույումճեանին<sup>(73)</sup>: Ըստ տեղեկանքի՝ Երերոյքի տաճարը կը գտնուի Թուրքիոյ սահմանակից Անի-Պեմզա գիւղին մօտ՝ Երերոյք կոչուած վայրին մէջ: Անով զրազած են Սթրժիքովսկին, Ա. Սահինեանը, Թորամանեանը եւ Թոքարսկին: Թորամանեանն է որ գծած է Երերոյքի տաճարին յատակագիծը, որ կը տարածուի արեւելքին արեւմուտք՝ վեց աստիճան պատուանդանի մը վրայ: Ուղղանկիւն մըն է ատեանը՝ 26.60 × 11.45 մեթր չափերով: Ատեանի արեւելեան

կիսարողորակն ունի երկու սենեակ՝ իր աջին ու ձախին, որոնք ունին մէկական ուղղանկիւն եւ կամարակապ դուռ եւ կը կապուին ատեանին հետ։ Տակաւին կանգուն են սենեակներուն որմնամոյթերը։

Երերոյքի յատակագիծին վերարտադրութիւնը տեղի տուաւ չորս տարբեր գծագրութեան, որոնց բոլորն ալ, սակայն, պահեցին ներքին եւ արտաքին չափերը կառոյցին։

Այժմ ընդունուած է, որ տաճարին յատակագիծն ունի Տ-ի ձեւով մոյթեր, ու կը թուի թէ հարաւի եւ հիւսիսի կողմէն վեց է անոնց թիւը եւ ունին տարբեր ձեւի յենակէտեր։ Այս մոյթերն են որ ատեանին 11·50 մեթր լայնքը կը բաժնեն երեքի — 1·92 մեթր երկու կողմերէն, եւ աւելի քան վեց մեթր լայնքով կեղրոնական մաս մը, որ ունի 26·60 մեթր երկարութիւն։ անհրաժեշտ է նշել սակայն, որ «արտաքին մոյթերը չեն համապատասխաներ ներքին մոյթերուն, եւ աւելի բարակ հատուած մը ունին»<sup>(74)</sup>։

Այս բոլորէն ետք՝ «Փապուճեան կ'անցնի բացատրութեանը կառոյցի չորս ճակատը, որ կը գտնէ որ ամենէն զարդարունն է հարաւային ճակատը, որ ունի «երկու շքամուտք...՝ զարդաքանդակուած բարաւորներով, որոնց վրայ ուրիշ բարաւոր մըն ալ կայ՝ պահովութեան համար. շքամուտքին ատամնաձեւ ճակատը... եզերուած [է] փորագրուած լայն գոտիով մը, կը կոթնի ականթաձեւ խոյակներով երկու տափակ եւ անկիւնաւոր սիւներու վրայ. չորս մեծ պատուհաններ առնուած են շրջանակի մը մէջ... Այդ պատուհաններէն երկուքը կը գտնուին շքամուտքերու ուղղահայեաց առանցքին վրայ, իսկ երեք որմնամոյթեր կը կոթնին ճակատին վրայ»<sup>(75)</sup>։

Ըստ Ա. Խաչատուրեանի հետազոտութեան՝ Երերոյքի արեւմըտեան ստորին մասին վրայ հիւսուած է պատի յաւելուածական խաւ մը, որ ջնջեր է զարդերը եւ կազմեր մէկ մակերես՝ մոյթերուն հետ։ Աւելցուած այս պատը ծառայած է իբր յենակէտ շեղակի գմբեթարդի մը, որմէ այժմ կը մնայ միայն պատուանդանին պատին վրայ մնացած մասը։ Սակայն, ինչպէս կը տեսնուի, յաւելուածական այս պատը եւ անոր վրան հանգչող գմբէթը անկախ կառոյցներ են արեւմտեան ճակատէն եւ կողմնակի ինկող երկու աշտարակներէն։ Հետեւաբար, այս վերջինները «աւելի հին են քան կամարը»<sup>(76)</sup>։

Տարբեր են կարծիքները սրահներու ծածքին մասին։ Ըստ Թուրամանեանի՝ ազատ սիւները հանդիպակաց որմնամոյթերուն կը միանան կամարներով եւ ատամնաւոր նուրբ շրջանակ մը կ'օղակէ կողմնակի ճակատները որմնամոյթերուն անմիջապէս վերը եւ կը կազմէ առաստաղը. իսկ թոքարսփի եւ կլուք ընդունելով գոյութիւնը այդ շրջանակին՝ կը հաւատան թէ կառոյցն ունէր փայտեայ ծածք մը։

Հիւսիսային ճակատին կը պակսի որեւէ բացուածք, եւ առ այդ որմնամոյթերը շարուած են ազատօրէն եւ ստեղծած համահաւասար չորս միջոց։ Սակայն հարաւային ճակատի երկու շքամուտքերը, որոնք գետեղուած են նոյն հեռաւորութիւնան վրայ եւ հանդիպակաց կողմի չեղակի առանցքի մը՝ ստիպած են ճարտարապետը, որ, ինչպէս կը հաստատէ Ա. Սահինեան, համակարգէ «ներքնամասը արտաքին մասին հետ», որպէսզի կարելի ըլլայ սրահը կառուցել ըստ յատակագիծին. առ այդ՝ անհրաժեշտ էր յարգել կարգ մը պայմաններ. ա. «համակարգել սրահին կամարակապ միջոցը նախապէս գոյութիւն ունեցող շքամուտքերուն հետ», թ. «սրահին սիւները շարել քիչ թէ շատ միեւնոյն առանցքին վրայ, ներքին նեցուկներուն հետ», եւ գ. «փրկել... սրահին կամարակապերուն համաշափութիւնը»<sup>(77)</sup>։ Լրացնելու համար այս պայմանները՝ ճարտարապետը հարկադրաբար դէպի արեւմուտք է հրած հարաւային սենեակին համապատասխանող պատը։ Այս մէկն իսկ, սակայն, կը փաստէ որ կամարակապ սրահներն ու յարակից սենեակները կը կազմէին մէկ ամբողջութիւն եւ առ այդ՝ ծրագրուած՝ տաճարի նախնական կորիգին հետ։

Յամենայն դէպս՝ երեք ճակատներուն վրան ալ որմնամոյթերը կենսական մէկ մասն են գաւիթներուն եւ ոչ թէ զարդ միայն։ Յստակ է, որ հոն են անոնք որպէսզի կամարները հանգչին անոնց վրայ։

Անլուծելի կը մնայ ծածքին խնդիրը միայն, ու մարդ կը տարուի խորհելու թէ արդեօք այս կամարները կը կրէին գմբեթաւոր տանիքները թէ ոչ լոկ յենարաններ էին տախտակեայ գերաններու։

Բաղդատութիւն մը ասորական եւ հայկական եռակոնք եկեղեցիներու միջեւ, սակայն, ի յայտ կը բերէ որոշ հանգիտութիւններ անոնց միջեւ, ինչպէս որ ցոյց կուտան Մ. տը Վոկէի հետազօտութիւնները։ Այսպէս՝ Քալալողէի, Թուրմանինի, Պիզզոսի, Տէյր Սուլայիպի եւ Ռեսաֆայի տաճարները, որոնց բոլորն ալ կու գան հինգերորդ դարէն՝ ունին յստակ նմանութիւններ Երերոյքի յատակագիծերուն հետ։ Սակայն հակառակ այս հանգիտութիւններուն՝ կան նաև խոր ու էական տարբերութիւններ։

Ասորիքի բոլոր բազիլիքաներն ալ կը պատկանին հելլենիստական գերանարդ՝ գերանածածք առաստաղ եւ բեկեալ ճակատ ունեցող տիպարին, որմէ բացառութիւն մը կը կազմեն ձեզել Հառուրանի բազիլիքաները։

Հայաստանն ունի գերանարդ ոչ մէկ տաճար։ Տեկորը եւ Ծիծեռնավանքի տաճարը, որոնք կու գան չորրորդ դարէն, եւ Դուինի տաճարը որ կու գայ հինգերորդէն՝ թէեւ ունին բեկեալ ճակատ՝ սակայն գմբեթարդ ծածքով բազիլիքաներ են։ Ասորիքին կը պակսին



### Աճալթունի եկեղեցին:

արեւելեան ոճով՝ այսինքն ներսէն գմբեթարդ եւ դուրսէն՝ կողմնակի կոնքերն ընդգրկող երկկողմանի հարթ տանիքով բազիլիքաներ, որոնցմէ Հայաստանի մէջ կան Քասախի, Աշտարակի, Ծիրանաւորի եւ Նախնական Էջմիածինի տաճարները։ Ըստ սովորութեան՝ Հայաստանի եւ Ասորիքի տաճարները ուղղուած են արեւելքէն արեւմուտք։

Ձեւական այս հանգիտութիւններն ու տարբերութիւնները նըշելէ ետք՝ Փապուճեան մանրամասն քննութենէ կ'անցընէ Երերոյքի ձեւով եռակոնք տաճարի մը բազկացուցիչ մասերը։ Այսպէս է, որ անիկա կը քննէ ատեանը որ հաւաքավայրն է հաւատացեալներու, սըր-

բավայրը կամ արեւելակողմը, այսինքն խորանի կողմը տաճարին, մուտքը կամ արեւմտեան կողմն անոր, եւ կամարակապ սրահները, ու զանոնք կը բաղդատէ ասորիքեան Թուր Ապտինի, Ֆաֆերթինի, Խարապ Շեմսի եւ Պիզզոսի բագիլիքաներուն հետ<sup>(78)</sup>:

Ասորիքի եւ Հայաստանի բազիլիքաներու մանրամասն մէկ բաղդատականէն ետք է որ Փապումեան կ'եզրակացնէ, թէ «Երերոյթի ոճով հայկական տաճարներու եւ ասորական տաճարներու բաղդատական ուսումնասիրութիւնը կ'ապացուցանէ որ այս վերջինները՝ հայկական ճարտարապետութեան ներշնչումի աղբիւրներէն մէկը եղած են»<sup>(79)</sup>, որովհետեւ կառոյցներուն տեսակները եւ անոնց ճարտարապետական ձեւերը նոյնն են Հայաստանի մէջ թէ Ասորիքի: Այսուհանդերձ՝ ձեւական եւ կազմի նմանութիւններն են, որ ցոյց կուտան հիմնական եւ այլատեսակ տարրերութիւնները: Իր երկարատեւ պատմութեան ընթացքին Պարթեւներու եւ Սասանեաններու հետ ունեցած իր յարաբերութեան մէջ, Հայաստան անոնց քաղաքակրթութենէն առաջ ձգտում մը դէպի վիթիսարին եւ անկէ յառաջացող գեղագիտական ըմբռնում մը, որ կը ցայտեցնէ կառոյցին կազմը եւ նախընտրութիւն մը գմբեթարդ դրութեան մը, մինչդեռ ասորիքեան բազիլիքաները, հելլենական աղդեցութեան տակ, աւելի նուրբ են եւ կ'օգտագործեն թեթեւ ծածքի դրութիւն մը: Հակառակ որ նոյնն են յատակագիտերը երկու պարագային ալ՝ աւելի հաստ են պատերը Հայկական տաճարներուն եւ ունին երկու երեսպատում: Կրաչաղախէ չինուած գմբեթարդերն ու գմբէթները ունին մեծդի եւ իրարու մերձ յենակէտեր, սիւներու փոխան մոյթեր, անլուսամուտ պատ եւ պատերու խնայողութիւն: «Այս տարրերութիւնները», կ'եզրակացնէ Փապումեան, «ոչ միայն բաւական են մերժելու ծառայական վերարտադրութիւն մը նախատիպերուն, որ [ոնք] հայերը ունեցած են իրենց աշքերուն առջեւ, այլ նաև՝ ճարտարապետութեան մէջ, ցոյց կուտայ այնպիսի ինքնատպութիւն, որ ասորական աղդեցութիւններէն լոկ աղօստ յիշատակ մը կը պահէ»<sup>(80)</sup>:

#### Է. «LE MAUSOLEE DE MAMAKHATUN A TERDJAN ET LES MONUMENTS DE L'ECOLE D'ANI».

Մամա Խաթունի<sup>(81)</sup> դամբարանը կը գտնուի Կարինէն իննսուն քիլոմետր արեւելք՝ Կարինէն կեսարիա ճամբռուն աջ կողմը՝ Դերջան աւանին մէջ: Սելճուքեան ճարտարապետութեան մէջ այս կառոյցը դամբարաններու վերաբերեալ միակ նմոյշն է, որ կը յարուցանէ կարգ մը հարցեր իր ճարտարապետական ձեւերուն ծագումին շուրջ:

Կ'ենթաղրուի թէ այս կոթողային գամբարանին ճարտարապետը՝ ախլաթցի Ապուլ Նիմա պըն Մուֆատտալը ապրած է ու գործած տասներկրորդ գարու երկրորդ կիսուն:

Փոքր Ասիոյ մէջ այս նոյն շրջանին իշխող ցեղերն էին Սալտուխները՝ Կարինի մէջ, Կարսի եւ Սուրմարիի էմիրները, Խլաթի Շահ-Արմէնները, Արրանի<sup>(82)</sup> եւ Ատրպատականի Ելտիկուզները<sup>(83)</sup>, որոնց գործունէութիւնը կը տարածուէր դէպի արեւելք՝ Անի-Շիրակի շուրջ, նախկին Բագրատունիներու Թագաւորութիւնը:

Կը պատահէին յաճախակի բախումներ այս բոլորին միջեւ՝ վասն իշխանութեան, տիրակալութեան եւ յաջորդականութեան: Բախումներ կային նաեւ վրացիներու հետ: Կարճատեւ խաղաղութեան պահերու կը վերսկսէր շինարարութիւնը հայ եւ մաս մըն ալ մահմետական վարպետներու գործակցութեամբ:

Այլ եւ այլ մզկիթներու կողքին՝ սելճուքները կառուցին Մամա Խաթունի հռչակաւոր գամբարանը, որ կը կը ոչ կառուցումի թըւական եւ ոչ ալ որուն համար կառուցուած ըլլալը, թէպէտեւ, ինչպէս կը հաստատէ Փապուճեան, «Մամա Խաթունի գամբարանը... ցոյց կու տայ այնպիսի հանգիտութիւններ [հայկական կոթողներու հետ]», որ մարդ կը մզուի մտածելու թէ անոր [ճարտարապետ] վարպետը այցելած ըլլալու է Անի, ուսումնասիրած անոր կոթողները եւ գուցէ աշխատած ալ անոնց վրայ»<sup>(84)</sup>:

Հստ թուրք պատմագէտ Ունալի, որ ուսումնասիրեց Մամա Խաթունի երկրաչափական տուեալները եւ զարդաքանդակները՝ անիկա կը պատկանի նախամոնկոլական շրջանի մը: Նոյն եզրակացութեան կը յանգին Ասլանաբան, Եթքինը եւ Պայկուն: Փապուճեանն իր կարգին կը փութայ յայտնելու, թէ Վաչէ Վաչուտեանի կինը եւ Լոռիի Խաչերեսին աղջիկը կը կոչուէին Մամա Խաթուն, սակայն անոնք ո՛չ մէկ կապ ունին գամբարանին հետ, այսուհանդերձ, ինչպէս կ'եղրակացնէ Փապուճեան, «Ճեւի եւ զարդարանքի բազմաթիւ հանգիտութիւններ Անիի մերձակայքը գտնուող Սուրբ Աստուածածինի հետ (1215) թոյլ կու տան մեզի զայն նկատելու ժամանակակից անոր կամ քչիկ մըն ալ առաջ 1215-էն»<sup>(85)</sup>:

Մամա Խաթունի ամբողջութիւնը կը բաղկանայ կեղրոնական գամբարանէ մը, որ շրջապատուած է անշարժ խարիսխով մը, որ իր կարգին շրջապատուած է գլանաձեւ գօտիով մը:

Մամա Խաթունը երկյարկ կառոյց մըն է՝ խորանարդաձեւ պատուանդանով մը, որուն անկիւնները տաշուած են զառիվար ձեւով մը: այս պատուանդանին վրան է որ բարձրացած է աղօթատեղին: Քառակուսի այս պատուանդանին վրան կը կենայ ամբողջ մարմինը գամբարանին, որ կազմուած է կորնթարդ ութը գլանաձեւ կառոյց-

ներէ: Զարդաքիւ մը կը շրջապատէ ամէն ինչ եւ իր կարգին կը չալկէ կտուրը ծածկող կորնթարդ սալաքարերը: Բակի հարթակէն կը բարձրանան եօթը աստիճաններ դէպի վերի յարկը, որուն մուտքին ներքեւ կը գտնուի դամբանը, որ կը կենայ շրջանակածեւ պատուանդանի մը վրայ ու կը ցցուի դէպի բաց երկինքը:

Դամբարանը շրջապատուած է երկուքուկէս մեթր լայնքով եւ բակէն վեր չորսուկէս մեթրէն աւելի բարձրութեամբ պատով մը որ կը բոլորէ 13·15 մեթր տրամագիծով բոլորածեւ բակը: Պատը պատուած է սրբատաշ եւ դեղնաւուն քարերով, եւ բացի մայր դուռէն՝ բոլորովին մերկ է զարդարանքէ: Խստամբեր է եւ վայել՝ թաղմանական կառոյցի մը: Պատն իր ներքնամասին ունի տասնմէկ խորշ՝ 2·25 մեթր լայնքով եւ կոնածեւ կամարով: Հոս էր որ զետեղուած էին զամբանները մեռեալներուն՝ գուցէ ընտանեական անդամները կեղրոնական դամբանի մեռեալին: Այս խորշերուն աջին կը գտնուի որթի եւ խաղողի զարդաքանդակներով աղբիւր մը, իսկ ձախին՝ սանդուղ մը, որ կ'առաջնորդէ դէպի գագաթը շրջապատին:

Մայր մուտքին աջ ու ահեակ ինկած կողմերուն առկայ պարապութիւնները կը կասեցնեն միապաղաղութիւնը կոր պատին, որ ունի եօթը մեթր բարձրութիւն: Այս մասը յատկացուած է զարդարանքի: Այս կոր պատը կը զարդարուի լայն գոտիով մը, որ կ'ընդգրկէ զայն անոր երեք կողմէն եւ որուն խորքին կը բացուի մայր դուռը, որ վերէն զարդարուած է շթաքարերով եւ որոնց ներքեւ կը գտնուին քանի մը արձանագրութիւններ — առաջին երկուքը՝ Գուրանէն համարներ, երրորդը՝ անունները Ապու Պեքը, Էպի Թալէպ, Օմար եւ Օսման իսլիֆաներուն, եւ չորրորդը՝ անունը ճարտարապետին՝ Ապուն Նիմէ պըն Մուֆատտալ: «Այս մայր գուռին ամբողջութիւնը կազմուած է սելճուքեան ամենէն հարազատ աւանդութեամբ»<sup>(86)</sup>,

Մամա Խաթունի մասին առաջին անգամ գրուեցաւ 1957-ին Անդարայի համալսարանի դասախոս Սուլուտ Եթքին Քեմալի կողմէ, որ երկրորդ անգամ նոյն հարցով զբաղեցաւ 1970-ին, եւ այս անգամ հակաղարձեց թուրք ճարտարապետութեան պատմութեան մասնագէտ Տուղան Գուպանի այն կարծիքին, թէ «Կեղրոնական Ասիոյ դամբարանային իսլամական աւանդութեան մէջ գոյութիւն չունէր կեղրոնական կորիզը նրբանցքով մը օժտելու [դրութիւնը]: Սակայն Սիտէի դամբարանը որ շրջապատուած էր կամարակապ շրջապատով մը, կամ Անիի Սուլրը Գրիգոր Եկեղեցին (Գագիկ Ա.), որ կը վերարտագրէր Զուարթնոցի աւանդութիւնը՝ կը մղէ Մամա Խաթունի ներշնչումի աղբիւրը որոնել բիւզանդական կամ հայկական գործերուն մէջ»<sup>(87)</sup>:

Քիչ մը աւելի առաջ երթալով՝ Եթքին կը պնդէ թէ միջանցքի աւանդութիւնը կայ արդէն Երուսաղէմի Քուպպէթ էլ-Մախրայի և Սամարայի Քուպպէթ Սոլայպիէի մէջ:

Փապուճեան ցոյց կու տայ, որ Սիտէի դամբարանը որ ունի ուղանկիւն կեղրոն մը եւ շրջապատուած է աստուածներու արձան-ներուն համար որմանախորչերով՝ անվիճելիօրէն յունահռովմէական ոնզվ է կառուցուած: Քուպպէթ Սոլայպիէն կառուցուած է էլ-Մուս-թանսիր խալիֆայի մօրը կողմէ, որ յոյն էր ծնունդով, եւ չատ հաւանաբար ունէր յոյն ճարտարապետ մը, եւ առ այդ՝ բիւզանդական է ոնզվ, իսկ Քուպպէթ էլ-Մախրան, որ կառուցուեցաւ Ապո էլ-Մա-լիքի կողմէ՝ «Հանդիսացաւ մահմետական կրօնական ճարտարապե-տութեան [առաջին] մուտքը բիւզանդական ճարտարապետական ա-ւանդէն ներս»<sup>(88)</sup>:

Քսաներորդ դարուն կատարուած պեղումները Արալ Էլճի ա-րեւելեան կողմերը լոյսին բերին կարգ մը դամբաններ, որոնք կու դային նախքան Քրիստոս վեցերորդէն չորրորդ դարերէն: Երբ տա-սըներկրորդ դարուն ճարտարապետը կը յղանար յատակագիծն ու կառոյցը Մամա Խաթունին՝ ի՞նչպէս կրնար գիտնալ հողավայրերու ներքեւ պահ մնացած գոյութիւնը իրմէ երեք հազար տարի առաջ կա-ռուցուած դամբաններուն: Ահա թէ ինչո՞ւ համար անիմաստ է պնդել թէ հողին տակ անտես թաղուածները կրնային ներշնչել իրենցմէ մօտ տասնութը դար ետք գործող ճարտարապետը: Փապուճեան կը մատ-նանչէ որ հինգերորդէն մինչեւ տասնմէկերորդ դարերու ընթացքին գոյութեան կոչուած կային բազմաթիւ կառոյցներ Վանի, Կարինի եւ Շիրակի շրջաններուն մէջ, որոնցմէ կարելի էր ներշնչուիլ կա-ռուցելու համար որեւէ դամբարան:

Մամա Խաթունի կեղրոնական դամբանին նմանութիւնները չատ աւելի յստակ են եւ տեսանելի՝ երբ հայկական կառոյցներուն հետ բաղդատուի անիկա: Երբ երկյարկանի դամբաններ գոյութեան են կոչուած Ատրպատականի, Մարաղայի եւ Նախիջեւանի մէջ տա-սըներկրորդ դարու երկրորդ կէսէն սկսեալ՝ Հայաստանի մէջ անոնք առկայութեան են կոչուած եօթներորդ դարուն իսկ, ինչպէս է պարա-գան Հովհիւ Եկեղեցիին: Որոշ դամբաններու ընդհանուր երեւոյթը չատ մօտիկէն կը յիշեցնէ գմբէթը հայկական եկեղեցիին: Կարծէք թէ այս գմբէթն է որ իջած է գետին ծառայելու համար որպէս դամ-բարան: Մամա Խաթունի վերի սրահին խմբակը նոյնութեամբ կայ Անիի մերձակայքը գտնուող կուսանաց Վանքի մատուիին մէջ, որ ժամանակակից է Մամա Խաթունին: Իրականութեան մէջ՝ «Մամա Խաթունի յատակագիծը, որ ութանկիւնէ մը բաղկացած է՝ չէր կրնար յառաջանալ եթէ ոչ հայկական եկեղեցիներու յատակագծային շրջա-

փոխութեամբ»<sup>(89)</sup>: Այս եկեղեցիներէն այժմ անհրաժեշտ է յիշել անունները Զօրավարի (622-681), Իրինդի (Ե. դար), Անիի Սուլը Փրկիչ Եկեղեցիի (1036) եւ վրացական Նինոցմինտա Եկեղեցիին: Այն գլխաւոր յատկանիշերը որոնք հայ եկեղեցին կը մօտեցնեն սելճուքեան դամբարանին՝ մէկ կողմէ զուգահեռականութիւնն է արտաքին չրջագիծին եւ ներքին շինագիծին եւ միւս կողմէ՝ գլանաձեւ հատուածներով կառուցումը թմբուկին, որոնք իրարու կը միանան իրենց գօտիներով: Աւելին՝ կայ տակաւին պարփակումը երկու յատկագիծերուն՝ նոյն շառաւիդն ունեցող շրջանակի մը մէջ:

Այս բոլորէն անկախ՝ Փապուճեան տակաւին կը թուէ այլ մանրամասնութիւններ մատուռներու արտաքին զարդերուն եւ դամբաններու արտաքին պարզութեանը մասին: Նոյն ոգին է եղած ղեկավարը երկու յատկագիծերուն ալ: Նոյնն են եղած քարերուն տեսքը, անոնց տաշումը, պատերուն երեսպատումը, որոնց կարելի է հանդիպիլ Անիի մէջ Բագրատունեաց շրջանին: Մամա Խաթունի թմբուկին կառուցումի ձեւին կարելի է հանդիպիլ ինչպէս Անիի տասնմէկերորդ դարու Հովիւի Եկեղեցիին ծածքին՝ նոյնպէս ալ Ցածքարի մատուռի մուտքին մէջ: Ու տակաւին անհրաժեշտ է յիշել, որ ծաղկահիւսք երիզին գործածութիւնը ծնունդ առաւ հայկական եւ վրացական կառոյցներուն մէջ տասնմէկերորդ գարուն եւ ընդհանրացաւ տասներկրորդ եւ տասներրորդ գարերուն Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից Սելճուքեան Կայսրութեան մէջ՝ Փոքր Ասիա: Փապուճեան բազմաթիւ օրինակներ կը բերէ ծաղկահիւսք երիզի, զորոնք գործածուած կը գտնենք Հայաստանի, Վրաստանի Եկեղեցիներուն եւ Մամա Խաթունի դամբարանին վրայ՝ Փոքր Ասիայէն մինչեւ Կապաղովկիա: Սակայն կը թուի, թէ ծաղկահիւսք երիզը կը գործածուէր այս շրջաններուն մէջ Քրիստոսէ երեք հազարամեակ առաջ իսկ:

Մամա Խաթունի մայր գուտին ծածքին վրան կը գտնուին զուտ հայկական զարդաքանդակները, որոնց կարելի է հանդիպիլ վեցէն եօթներորդ գարերուն պատկանող Սուլը Հովիսսմէկի, Սիսիանի Սուլը Յովհաննէսի, Շիրակաւանի եւ Անիի մայր տաճարին վրայ: Ու կը հաստատէ Փապուճեան, թէ «կառուցողական արհեստագիտութեան, յատակագիծի, երկու կոթողներուն ճարտարապետական զարդաքանդակներուն մանրամասնութեան այսքան նմանութիւններուն դիմաց առնուազն կարելի է ըսել թէ շատ էին չփումները մահմետական եւ հայ արհեստաւորներուն միջեւ, [եւ եթէ] կրնար գոյութիւն ունենալ գործնական համագործակցութիւն մը խումբերու գործաւորներուն եւ քարտաշներուն միջեւ, որոնց աւանդութիւնը դեռ կենդանի էր Փոքր Ասիոյ մէջ սելճուքեան կոթողին<sup>(90)</sup> եւ ժամանակակից հայկական մատուռի շինութեան ատեն»<sup>(91)</sup>:

Այս բոլորէն ետք Փասֆալ Փապուճեան կը հաստատէ, թէ իր ուսումնասիրութիւնը կը յստակացնէ տակաւին, «առանց թերգնահատելու գեղագիտական եւ կառուցողական արժէքը սելնուքեան ճարտարապետութեան, եթէ [անհրաժեշտ է] Վրաստանի եւ Հայաստանի կոթողներուն մէջ որոնել ներշնչումին աղբիւրը Մամա Խաթունի ընդհանուր համալիրի յօրինումին, անոր բարձրագրութեան, [եւ] զարդարանդակներու մանրամասնութիւններուն, բաներ զորս արուեստի որոշ պատմաբաններ կամ կը փորձեն անտեսել, կամ ալ՝ սքողել։ Անիկա<sup>(92)</sup> ակնյայտ կը դարձնէ նաեւ Անի քաղաքին կարեւորութիւնը որպէս օճախը ոճերու զարգացման եւ զբացի երկիրներու մէջ անոնց ճառագայթումին»<sup>(93)</sup>։

## Հ. «MARTYRIUM ARMENIEN A ETAGE : SES ORIGINES, SON INFLUENCE».

Այս յօդուածը կ'առընչուի բազմայարկ վկայարաններու, որոնց կարելի է հանդիպիլ Հայաստանի մէջ եօթներորդ դարէն սկսեալ, եւ որոնց ազդեցութիւնը յստակօրէն կ'երեւի սելնուքեան թիւրպէներուն<sup>(94)</sup> մէջ։ Բազմայարկ դամբարանի քանդակ մը կարելի է գտնել Օձունի դամբանական կառոյցին հարաւային ճակատին վրայ՝ հինգերորդ բաժնեակին մէջ, զոր կանխող այլ խորչի մը մէջ կը ներկայացուի Տրդատ թագաւորը կինծի գլուխով, իսկ անոր յաջորդողին մէջ՝ իր բնական վիճակին մէջ։ Այս քանդակները կը վկայեն Հայաստանի քրիստոնէացումը, Հոփիսիմեանց Կոյսերու մարտիրոսացումը եւ անոնցմէ ետք՝ արշաւը վկայարաններու չինութեան։ Առ այդ՝ զուցէ այժմ կարելի է հետեւցնել, թէ վկայարանի առաջին օրինակը Վաղարշապատի մէջ Սուրբ Հոփիսիմէինն է, որուն ընդերկրեայ դամբարանը տակաւին կը մնայ եօթներորդ դարուն Կոմիտաս կաթողիկոսի կառուցած եկեղեցին մէջ։ Եօթներորդ դարու պատմիչ Սեբէոս մանրամասն կերպով կը բացատրէ Հոփիսիմէի գետնաղամբանին վկայարանի վերափոխումը, առ այդ՝ Գրիգոր Լուսաւորիչի երազը, եւ Տրդատի ու անոր թագուհիին Աշխէնի փութաջանութիւնը այս վերափոխումին առիթով։

Օձունի սիւնին վրայ գտնուող եւ Սուրբ Հոփիսիմէի դամբարանին մէկ քանդակն եղող վերարտագրութիւնը, որուն երեւելի է միայն մէկ մասը՝ շատ հաւանաբար ունի լատիներէն Ս տառին ձեւը։ Պէտք չէ մոռնալ որ իրանեան մազդէական ատրուշաններն ալ ունին այս մէկը։ Այսպէս Նէյսարի, Ճատրէի, Ֆիրուզապատի եւ Պազ-Հուրի արէշիեաները<sup>(95)</sup> եւ Նախշէ-Ռուսթամի մեհեանները։ Հիւսիսային Սուրիոյ մէջ հեթանոսական շրջանէն եկող ձուվանիէի, Քրիստոսէ

ետք երրորդ դարէն եկող Մաարիթ Պեթարի եւ Գոգանիոյ կոթողը որ կու գայ Ն. Ք. 384 թուականէն՝ ունին յատակագծային նոյն ձեւը:

Փապուճեան կ'ընէ երկար մէկ թուումը այսպիսի կոթողներու՝ առաջին դարէն մինչեւ չորրորդ դար տարածուած։ Դամբարաններէն ոմանց բրգածեւ կառոյցը գտեր էր որոշ ընդունելութիւն, որովհետեւ այդ ձեւը կը խորհրդանչէր յափառութիւնն ու անմահութիւնը։

Ակնյայտ հանգիտութիւններ կան Կոմմազենի, Սուրիոյ Պրատի եւ Կուրրոսի դամբարաններուն եւ Օձունի քանդակին միջեւ։ Փապուճեան հանգամանօրէն կը խօսի անոնց կառուցողական կերպերուն եւ գործածած նիւթերուն մասին։ Նոյնն էր կացութիւնը Աղջի, Ամարասի եւ Սերժիլլայի կառոյցներուն։

Բազմայարկ դամբարանային այս կառուցումները չարունակեցին մինչեւ տասնմէկերորդ դար։ Միւնիքի մէջ անոնց կարելի է հանդիպիլ Զաղացքարի, Վահանավանքի եւ Տաթեւի կառոյցներուն մէջ, որոնց մէջ վերանորոգուած ու վերափոխուած կը գտնենք բազմայարկ դամբարանային կառոյցին ձեւը։ Սակայն տակաւին չէր իրագործուած հայկական ճարտարապետական ոճի միաւորումը, զոր կը գտնենք Տաթեւի եւ Ասիի Հովիւի եկեղեցիներուն մէջ։ Այս վերջինը որ կը նմանի Օձունի վկայարանի ունեցածին՝ վերագտած է ազգային նկարագիրը։

Սելճուքներու յառաջացումով պահ մը դանդաղեցաւ կոթողներու կառուցումը, սակայն Զաքարեանները կարողացան վերաշխութացնել հայկական մշակոյթը եւ նոր թափ առաւ շինարարութիւնը, եւ կանգնեցան Եղվարդի Սուրբ Աստուածածնայ թաղմանական մատուար, Ամազուի Նորավանքը եւ Գոշավանքի մատենադարանը։ «Այսպէս», կ'եզրակացնէ Փասքալ Փապուճեան՝ «ըստ ազգային վերիվայրումներու, հակառակ շինարարական գործունէութեան բազմաթիւ կասումներու եւ վերսկսումներու՝ թաղմանական բազմայարկ կոթողներու յատակագիծը կուռ յամառութեամբ մը կը տեւէ հայկական հողին վրայ, եւ մեծ է անոր ազգեցութիւնը դրացի երկիրներու ճարտարապետութեան վրայ»<sup>(96)</sup>։

Լաւագոյն սելճուքագէտներէն մէկը՝ գերման Օթֆօ Դորնը կը հաստատէ բազմայարկ դամբարաններու լրիւ բացակայութիւնը Համատան-Մարաղա գծին արեւելակողմը։ Ասլանաբա, Գրաբար, Պուկաչինքովա եւ Էսիմ չեն յիշեր բազմայարկ դամբարանի գոյութիւնը Արեւելեան իրանի եւ Կեդրոնական Ասիոյ մէջ, մինչդեռ Աքուրկալն ու Ֆարուքը կը կապեն անատոլեան թիւրպէներուն գոյութիւնը գետնադամբաններու առկայութեանը եւ անոր օրինակները կը փնտուեն Ազրպէյճանի մէջ։ Սակայն գոյութիւն ունեցող ազերի կառոյցները յարաբերաբար նոր են եւ կը պատկանին արդի ժամանակ-

ներուն։ Արդ՝ հարց կը ծագի թէ անոնք ի՞նչպէս կընան ներչնչման աղբիւր ծառայել զիրենք նախորդողներուն։ Քննութիւնները ցոյց կուտան որ իրանեան կումպաքի<sup>(98)</sup> ձեւը որոշ փոփոխութիւններու է ենթարկուած Հիւսիսային իրանի, Ազրպէյճանի եւ Հայաստանի՝ այսինքն Արեւելեան Անատոլուի միջեւ եւ ստացած թիւպէին ձեւը։

Պազիրիքի եւ Քաթանկայի պեղումները երեւան հանեցին գերեզմաններ<sup>(99)</sup>, որոնցմէ ոմանք կը պարփակէին մոմիացած դիակները հոն թաղուած ցեղապետերու։ Բայց ասոնք ունէին տափակ սենեակներ եւ դիակները հողածածկ էին հոն։ Օթթօ Դորն ուսումնասիրեց Աթիլայի թաղման կարգը ու գտաւ որ նախ ցուցալը ուած էր դիակը վրանի մը ներքեւ, որմէ ետք էր որ կառուցուած էր գուրկան։ Սակայն այս ձեւը չորդեգրուեցաւ իրանցիններէն, եւ առ այդ՝ անհետացաւ սովորութիւնը։

Սելջուկներուն մահմետականութիւնն ընդունելէն ետք 920-ին՝ անոնք յարեցան մահմետականութեան սիւննի չարժումին, եւ որովհետեւ Գուրանը կը յայտարարէր թէ ամէն մարդ հաւասար էր մահուան մէջ՝ ուստի խոնարհագոյն հաւատացեալը եւ մեծագոյն խալիֆան թաղուեցան հասարակ պատանքի մը մէջ ամփոփուած, եւ անոնցմէ ոմանք՝ նոյնիսկ պարզ հողին մէջ՝ ինչպէս է պարագան Սոլյապիէի դամբարանին։ Պուխարայի իսմայիլ Սամամետացիի դամբարանին մէջ կը տեսնուի ոչ իսկ զետնաղամբան մը, իսկ թիմի Արապ-Աթայի դամբարանին մէջ զետնէն կը բարձրանայ կոթող մը՝ առանց որեւէ ոսկերուտիքի։

Այս բոլորէն ետք՝ Փապուճեան ձեռք կ'առնէ քննարկումը կարդ մը դամբարաններու։ Այսպէս՝ նախ կը քննէ թեհրանէն եօթանասուն քիլոմեթր դէպի արեւելք գտնուող եւ Տեմավենտ լեռնէն քսան քիլոմեթր անդին Մաշատի հին ճամբուն վրան բարձրացող դամբարանը, որ ըստ իրեն՝ կառուցուած է Մելիք Շահի օրով։ Անոր ընդհանուր տեսքը կը յիշեցնէ իրանի եւ Կեղբոնական Ասիոյ դամբարաններունը, սակայն անիկա կը կրէ ոչ մէկ արձանագրութիւն։ Անոր ճարտարապետական կառուցման հողովոյթը պէտք է որոնել Ազրպէյճանի եւ Հայաստանի կառույցներուն մէջ։ Բայց բազմայարկ առաջին դամբարանը որ կառուցուած է Ազրպէյճանի մէջ՝ կու գայ տասներկորդ դարու երկրորդ կէսէն, ուրեմն անիկա չի կրնար որպէս նմոյշ ծառայել տասնմէկերորդ դարուն կառուցուած շէնքի մը։ Սիւնիքի Ցախաց Քարը, որ կառուցուեցաւ 1041-ին՝ կրնար ըլլալ անոր օրինակը։ Եւ Փապուճեան կ'եզրակացնէ թէ «... Բազմայարկ կումպաք մը որ առաջինն էր հիւսիսային իրանի մէջ՝ կառուցուեցաւ Տեմավենտի մէջ՝ Իտայի արեւելակողմը մօտ յիսուն քիլոմեթր անդին։ Զօնագրութեան ոչ մէկ արձանագրութիւն կը յայտնէ անունը անոր տիրող, անոր

ճարտարապետին կամ [թուականն] անոր կառուցումին : [Դատելով]  
անոր ոնքն՝ անիկա պատկանելու է սելճուքեան սուլթան Մելիք Շահի  
իշխանութեան [շրջանին] : Ազրպէյճանի 1141-ի հնագոյն դամբարանը  
չէր կրնար օրինակ ծառայել անոր : Այս շրջանին՝ հայ երեւելիներու  
դեսպանական այցելութիւները իսպահանի արքունիքին յաճախակի  
էին : Ինչպէս Հայաստանի՝ նոյնպէս ալ իրանի մէջ կ'աշխատէին որմ-  
նադիրներու եւ չինարարներու խումբեր, որոնք կը կառուցէին բազ-  
մայարկ դամբարաններ : Ռայի մէջ՝ սելճուքեան բանակին մէջ կայք  
էր հաստատեր 7000 հայ վարձկաններու գունդ մը : Այս պայմաննե-  
րուն մէջ՝ կարելի է խորհիլ որ նոր տարրը՝ գետնադամբանը հայերու  
կողմէ ներմուծուեցաւ Տեմավենտի կումպարին<sup>(100)</sup>,

Տեմավենտէն ետք Փապուճեան կը խօսի Ազրպէյճանի դամբա-  
րաններուն մասին եւ անոնցմէ կը յիշչ Մարազայի հինգ, Հայկական  
հին քաղաք Նախիջեւանի երեք, եւ Ռւրմիա լիճի ափերուն վրան գըտ-  
նուող մէկ դամբարաններու մասին, ու կը հաստատէ, թէ «պատերու  
սալիկներուն կամ դուռերու քիւերուն վրան գտնուող արձանագրու-  
թիւնները ցոյց կու տան որ այս դամբարանները կառուցեր են Խորա-  
սանէն եւ Թուսէն եկող վարպետներ : Անոնք ի գործ են զրեր իրենց  
բոլոր վարպետութիւնը՝ աղիւաը պատին վրան տեղաւորելու մէջ, ուր  
անոնք արտահանէին իրենց սկզբնական երկրին երկրաչափական  
զարդարանքին հարստութիւնը : Բնիկ կառուցողներու հետ գործակ-  
ցելով՝ իրենց կարգին կը սկսէին կառուցել քարերով : Հակառակ որ  
հայ արհեստաւորներու անուններ չեն երեւիր արձանագրութիւննե-  
րուն մէջ՝ անո՞նք ալ կը գտնուէին տեղուոյն վրայ կամ մերձակայ-  
քը, սահմանի երկայնքին միւս կողմը, Սիւնիքի, Ղափանի, [եւ] Ղա-  
րաբաղի մէջ : Անշուշտ որ անոնք ալ գործնապէս պիտի ներկայացը-  
նէին իրենց գիտութիւնը գետնադամբանի կառուցումին ու ծրա-  
գրումին մէջ»<sup>(101)</sup>,

Երբ սելճուք առաջնորդներու ղեկավարութեամբ թափառա-  
շրջիկ թիւքմենները չարժեցան դէպի Ազրպէյճան եւ Հայաստան՝  
սելճուքագէտ Արիան Ռուէկ Մանյինի իսկ բառերով՝ «ճարտարապե-  
տական առաջին գործերը զորոնք սելճուքները տեսան Անատոլուի  
մէջ՝ եղան Հայկական եկեղեցիներն ու վանքերը : Անոնք գիտցան  
օգտուիլ այս օրինակներէն եւ լքեցին աղիւաը որ մենաշնորհնեալ նիւթն  
էր իրանին : Կարգ մը խարխափումներէ ետք՝ անոնք որոշ փոփոխու-  
թիւններ հաստատեցին ԺՔ. դարուն դէպի զուտ անատոլեան լուծում  
մը, որ իր լրումին պիտի հասնէր ԺՔ. դարուն»<sup>(102)</sup> : Սակայն Հայ-  
կական գմբէթն էր որ առաջին անգամ զրաւեց ուշադրութիւնը նոր  
աշխարհակալներուն, որովհետեւ անիկա ցայտուն նմանութիւն մը  
ունէր իրենց թիւքմին հետ, ուր կային եռանկիւն հատուածներ վե-

րի ծածքին վրան։ Ըստ թուրք պատմաբան Ալանաբային՝ թուրքերուն կը պատկանի գործածութիւնն այս եռանկիւնին, մինչդեռ անոր կարելի է հանդիպիլ սուրբական Կուրուսի դամբարանին եւ հայկական Տեկորի գմբէթին մէջ։

Թրքագէտ Թէլպոթ-Ռայս կ'ընդունի հայկական գմբէթին նախակայութիւնը թուրք դամբանական կառոյցներու գմբէթներէն, միայն թէ կը յայտնէ թէ անոնց երկուքն ալ ներշնչուած են նոյն աղբիւրէն, այսինքն՝ Կեղրոնական Ասիոյ վրաններէն եւ Եգիպտոսի բուրգերէն, որոնց նմանակները վաղուց կային Սուրբոյ մէջ։

Այս կառոյցներուն մեծամասնութիւնը յաճախ շինուած է հայ վարպետներուն կողմէ եւ զարդարուած՝ հայկական զարդանախչերով, ինչպէս նաև երկրաչափական ընդելուզուած գիծերով, զոր թուրքերն իրենց հետ բերին իրանէն եւ Կեղրոնական Ասիայէն։ Սակայն, ինչպէս կը հաստատէ Փապուճեան՝ «յայտնի թրքագէտներու եւ իսլամագէտներու վկայութիւնները . . . լաւագոյն հաստատումն են Անիի դպրոցի ճարտարապետական ազդեցութեան Կարինի մէջ էմիր Սալտուփի, Դերջանի մէջ Մամա Խաթունի, Տիվրիկի մէջ Սիթթէ Մելիքի [եւ] Ամասիոյ մէջ Խալիֆաթ Ղազիի թիւրպէներուն վրայ։ Այս ազդեցութիւնը կամայ եւ ակամայ կը նուազի այնքան՝ որքան որ կոթողները կը հեռանան իրենց ներշնչման աղբիւրէն»<sup>(103)</sup>։ Կատարուած այս հաստատումէն ետք՝ Փապուճեան մանրամասն քննութեան մը կ'ենթարկէ այս բոլորը, եւ ապա կը հասնի որոշ եզրակացութեան մը, ըստ որուն՝ այն կառոյցը որ կ'ամփոփէ Սուրբ Հռիփսիմէի վկայարանը Վաղարշապատի մէջ, կառուցուած՝ Սահակ կաթողիկոսի կողմէ, չորս սիւներու վրայ կեցող ամպհովանի մըն էր, Օձունի դամբարանին հիւսիսային սիւնին արեւելան կողմի հինգերորդ բաժնեակին մէջ քանդակուածին յար եւ նման։ Նոյն ժամանկաշրջանին՝ նոյնաձեւ վկայարաններ կառուցուած են երկրին զանազան կողմերը։ Բազմայարկ մատուռի այս ծրագիրը որ որդեգրուած է՝ յաճախ օգտագործուած է Հայաստանի մէջ մինչեւ տասնչորրորդ դար՝ կարգ մը ընդմիջումներով։

Իրանեան թաղմանական աշտարակները օժտուեցան գետնափոր դամբարանով մը տասնմէկերորդ դարուն։ Կառուցումի այս ձեւն անցաւ Ազրպէյճանէն տասներկրորդ եւ տասներրորդ դարերուն եւ վերածուեցաւ թրքական թիւրպէին։ Սակայն թիւրպէները ներշնչուելով հայկական գմբէթներէն՝ ստեղծեցին յաւելեալ գմբէթ մը որ կը ծառայէր որպէս սրահ արտաքին զարդերով՝ մերթ իրանեան եւ երբեմն հայկական զարդանախչերով<sup>(104)</sup>։


## ՏԵՍԱԲԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Բայց ամբողջական դարձնելու համար պատկերը Փասքալ Փապուճեան ճարտարապետին՝ անհրաժեշտ է տալ նաեւ իր կարծիքներէն: Անչուշտ հետաքրքրական պիտի ըլլար նկատի ունենալ իր բոլոր գործերը եւ մաղէ անցընել զանոնք: Սակայն հոս բաւ է տալ Հորիզոնի մէջ յայտնած իր կարծիքներն իսկ՝ ունենալու համար յօրինող ու կառուցող ճարտարապետի կողքին՝ իմացական մարդն ալ: Այսպէ՞ս ու բեմ:

ա. «Իմ կարծիքովս՝ արդի ճարտարապետութիւնը, մանաւանդ Լը Գորպիւզիէի<sup>(105)</sup> կամ իր ժամանակակից ճարտարապետներուն գործերը, ի մասնաւորի Գերմանիոյ եւ Զուլիցերիոյ մէջ շինուած եկեղեցիները մեր ժամանակուան ճարտարապետութեան ոճին սքանչելի արտայայտութիւններն են: Բայց 60-70-ական թուականներէն ետք աւելի «արդի» ճարտարապետները դիւրացուցին իրենց աշխատանքը եւ ճարտարապետութիւնը վերածեցին առեւտուրի: Փնտուտուքէն հեռանալով՝ սկսան զիրար կապկել: Բացառութիւնը ամերիկեան երկնասլացներն են, որոնք նոր ոճ մը կը կազմեն: Արդի ճարտարապետութիւնը լաւ կը յարմարի անոնց արտայայտութեան ձեւին [եւ] տարածքին: Լը Գորպիւզիէ յառաջադէմ եւ յանդուազն ճարտարապետ մը եղած է, բայց միակն է զոր կարելի չէր ընդօրինակել. սակայն ընդօրինակեցին եւ վաճառականացուցին, դժբախտաբար: Մարսէյլի մէջ, Ամերիկայի մէջ կառուցած հսկայ չէնքերով ան իւրայատուկ ոճ մը բերած էր, այն ժամանակուան համար խնդիրներ լուծած, բնակարանային հարցերու, յետ-պատերազմեան հարցերու պատասխան յղացած էր: Բայց կրկնել այդ լուծումները կը նշանակէ քոփի ընել<sup>(106)</sup>:

«Փոսթ-մոտեննիզմը<sup>(107)</sup> իմ աչքիս փնտուտուքի լրջան է եւ չէ յանդած եղրակացուցիչ եղրի մը: Տեղ մը չէ հասած: Խառնուրդ է անցեալի եւ ներկայի, ըսենք՝ Լը Գորպիւզիէի կամ գերմանացի Պէօմի եւ հին դարերու խառնուրդը: Կարծես թէ նոր ճարտարապետները կորսնցուցին փնտուտուքի ճամբան: Արդեօք մեր դարն է, որ կը պարտադրէ արագ արտագրել եւ այդ պատճառով ալ ողորմելի ընդօրինակութիւններ ընել ասկէ անկէ, չեմ զիտեր, չեմ կրցած պատասխան գտնել:

«Բան մը յստակ կը մնայ ինծի համար. եթէ պատահէր որ ես վաղը նոր ապսպրանք մը ունենայի՝ պիտի չետեւէի այս հոսանքին, որովհետեւ հասունութեան մը չէ հասած: Ընդհակառակն, պիտի



**Մազրա'աթ Քաֆարզըպիէնի եկեղեցին:**

փնտռէի նոր պատասխան մը առջեւս դրուած հարցին իրր լուծում։ Միշտ հակառակած եմ հետեւողականութեան(108), հակառակ որ ինքս հայկական ճարտարապետութիւն ըրած եմ, հակառակ որ ուրիշ հին յարանուանութեանց համար ալ եկեղեցիներ չինած եմ։ Կրնաս անցեալի կոթողներէն ներշնչուիլ, սակայն չես կրնար ընդօրինակել։... Պիտի փորձէի ինքս բան մը գտնել, անշուշտ արդիական հոսանքով... թէեւ չեմ գիտեր թէ ի՞նչ է արդի հոսանքը...»(109)։

թ. «...Ոճը արուեստագէտին, գեղարուեստագէտին կամ ճարտարապետին հակատէն կախում ունի, անոր տքնածան աշխատութեան

արդիւնքն է: Բայց հիմա նիւթականի յարած են [մարդիկ], չուտ պէտք է շինենք, չուտով պէտք է ծրագրուածը աւարտի, որ գանձենք անոր փոխարժէքը . . . , ուրեմն այս է արդիւնքը<sup>(110)</sup>:

«. . . Ամէն շրջան, ամէն դար իր անհատականութիւնը պէտք է [որ] ունենայ: Սակայն մա'նաւանդ մեզի նման թիւով փոքր ժողովուրդներ պէտք է [որ] պահեն պապենական ոճը, ինչ որ ըսել չէ որ ատիկա անպայման քարով իրականացնենք կամ գմբեթաւոր շինենք [մեր կառոյցները]: Մեր պապենական ոճին մէջ բան մը կայ, որ մեզի կը խօսի. այդ բա'նն է որ պէտք է [որ] գտնենք: Թէ ի՞նչ է այդ բանը՝ փնտուուքի նիւթէ. անհատական փնտուուքի: Ամէն արուեստագէտ պէտք է [որ] փնտոէ թէ ի՞նչն է հայկական, ի՞նչն է ոռմանական, ֆրանսական կամ ամերիկեան ոճը<sup>(111)</sup>:

«Եւ պէտք է [որ] փնտուենք այդ ոճը եւ իրականացնենք: Ամէն ոճ կը ներկայացնէ ազգի մը նկարագիրը: Մեր ժողովուրդը կը սիրէ քարը, կը սիրէ քարաշէն ծաւալը: Անկէ հոգեկան եւ աչքի հաճոյք կը ստանայ: Վայե՛լք մըն է ան իրեն համար: Շնչել մեր դարաւոր արտայայտչական ձեւը, բոլորովին տափակցնել, [եւ] Լը Գորպիւզիէն մը ճարտարապետութեան վերածել՝ . . . նոյնիսկ Լը Գորպիւզիէն՝ դունիր այդ քառակուսի եկեղեցիներու գաղափարը . . . »<sup>(112)</sup>:

Գ. «Մինչեւ հիմա հայկական եկեղեցիներ շինուեցան միմիայն արտասահմանի մէջ, իսկ Հայաստանի մէջ՝ 'ո': Այն բոլոր եկեղեցիներէն որոնք կառուցուած են Սփիւռքի զանազան գաղութներուն մէջ՝ 'ո': մէկը կը հաւնիմ: Աւելի ալ առաջ երթալով՝ նոյնիսկ իմ շինած եկեղեցիներուն մէջ յաճախ թերութիւններ կը գտնեմ, . . . [եւ այս՝] որովհետեւ շատ մօտ են մեր հայրենիքի միջնադարեան ձեւերուն, [եւ] չեն արտայայտեր մեր քսաներորդ դարու, քսանմէկերորդ դարու գաղափարները: Մեր ներկայ եկեղեցիները պէտք է [որ] լուսաւոր ըլլան: Միջնադարի եկեղեցիները խաւար էին, ամփոփ էին: Մենք պէտք է [որ] լուսաւոր շրջանակի մէջ ըլլանք: Շատ աւելի ժողովուրդ կը մտնէ մեր հիմակուան եկեղեցիներէն ներս, ուրեմն շընչողականութիւնը պէտք է [որ] աւելի յարմար ըլլայ, օդը աւելի մաքուր ըլլայ . . . : Եւ այս ամէնը՝ բնական կերպով եւ ո՛չ [թէ] արուեստական սարքաւորումներով:

«Ուրիշ բան ալ կայ: Ես կը վախնամ որ մեր երիտասարդ ճարտարապետները քաջութիւն չունենան շատ ժամանակ տրամադրելու եւ մեր եկեղեցականներն ալ չընդունին աւելի արդիական ոճը: Ես որքա'ն քրտինք թափեր եմ ոճի պատմութիւններու շուրջ. . . »<sup>(113)</sup>:

«Նիւ Եորքի Ս. Վարդանը սիրած եմ՝ հակառակ իր կրող տարբերուն պողպատէ ըլլալուն: Տիթրոյթի եկեղեցին ալ, թէ եւ բաւական ծանր երեւոյթ մը կը պարզէ՝ արտայայտութիւն մը ունի իր միջա-

վայրին մէջ եւ կը յիշեցնէ մեր Հայաստանը, եւ մեր սրտին կը խօսի ա'յդ պատճառով: ... Աւելցնեմ որ, հակառակ որ չատ դասական է, Անթիլիասի մայր տաճարը գեղեցիկ ստուեր մը ունի եւ բաւական արդիական ձեւով կառուցուած է»<sup>(114)</sup>:

Դ. «Հայաստանը, մինչեւ տասնեակ տարիներ առաջ, քարի երկիր էր, գիւրին էր քար ունենալ, նոյնիսկ երեսպատման քար: Լաւ էր, որ ժողովուրդը Լենինի հրապարակին<sup>(115)</sup> շուրջի շէնքերը քարով է ստեղծեր, որովհետեւ անոնք կը ներկայացնեն արժէք մը որ կը հըրապուրէ ժողովուրդը: Ճարտարապետութիւնը եւ զարդագիտութիւնը վերջի վերջոյ ժողովողային զանգուածներու կրթման միջոցներ են: Այն երկրին մէջ ուր ամէն ինչ փլած էր՝ Թորամանեանի ոճը կիրարկեցին, եւ հայկական այդ հրապարակը վերապրեցուց հայկական մոթիւները, զուարթնոցանման զոյգ սիւները, եւայլն: Այս ընդունելի է: Սակայն ասկէ ետք նորութիւն չկայ, ստեղծագործութիւն չկայ: Նորութիւն բերելը տաղանդի ապացոյց է: Մենք չինարար ժողովուրդ ենք, բացառիկ յատկութիւններ ունինք, սակայն շատ մեծ տաղանդ չունինք. տարուած ենք ընդօրինակելու: Այս ըսել չէ թէ մենք արժէքաւոր բաներ չենք կրնար ստեղծել, սակայն՝ կամ ժամանակ չենք ունեցած, կամ քաջութիւնը պակսած է, կամ ալ պարզապէս պարտադրած են:

«Այսօր ալ այս բաները կը շարունակուին նոյն ձեւով: Սակայն չեմ ուզեր յոռետես ըլլալ: Կան արտադրութիւններ [զ] որոնք կը սիրեմ, օրինակի համար՝ Ծիծեռնակաբերդի յուշարձանը:

«Այս վերջինը ծաւալներու հակադրութիւն մը կը պարզէ — սլացիկ կոթողը եւ միակտուր քարէ սրահը: Այս բանը գեղեցիկ է:

«Ինչ որ չեմ հաւնիր «ցուլերու զանգակատուն»ն է (Սարդարապատը)` իմ ամենամօտիկ բարեկամիս՝ Ռաֆայէլ Խորայէլեանի գործը: Սակայն չէ յաջողած: Այդ կոր պատը, իր մէջտեղի ծակով, ճնշիչ տպաւորութիւն կը թողու...: Սարսափելի բան է:

«Ծիծեռնակաբերդի համալիրը նոյնպէս՝ ոչի՞նչ նորութիւն: Կը տարուիս խորհելու թէ ի՞նչ է [ան եւ] ինչո՞ւ չինած են [զայն]: Ես դեռ կը նախընտրեմ երիտասարդական Պալատը, որ գոնէ որոշ նկարագիր ունի իր կամարաւոր պատուհաններով»<sup>(116)</sup>:

Ե. «Հոյակապ կոթողներ ժառանգած ենք. արտադրած ենք ինքնուրոյն. օգտուած ենք քիչ թէ շատ Արեւելքէն, ըլլայ Պարսկաստանէն թէ Կեդրոնական Ասիայէն եւ նոյնիսկ՝ Զինաստանէն: Հակառակ այս ամենքին՝ ինքնուրոյն ոճ մը ստեղծուած է, որ չատ կը յարմարի մեր Հայաստանի մթնոլորտին: Աքանչելիօրէն: [Մեր կոթողները] երբեմն հայկական լեռներու գագաթները կը պսակեն, [իսկ] երբեմն՝ կ'երթան ու կը կծկուին ձորերու խորերը:

«Հիմա հարցը կու գայ ազդեցութեան, թէ ո՞ր չափով մենք ազդած ենք Արեւմուտքին։ Կասկած չկայ, թէ Արեւմուտքը ճանշած է մեր ոճը՝ ըլլայ խաչակիրներու միջոցով, ըլլայ մեր կղերականներուն կամ նոյնիսկ [մեր] վաճառականներուն | երթեւեկով, մանաւանդ մեր շինարարական ոճը։ Զեմ խօսիր զմբէթներուն մասին, [այլ] միայն ոճին։ Հատուող կամարներու դրութիւնը աւելի շինարարական ձեւ է՝ քան ճարտարապետական ծաւալային տարր մը։ այս մասին ալ իտալացիները եւ ընդհանրապէս Արեւմուտքի հետազոտողները կը պնդեն, որ մենք Եւրոպայի վրայ ազդած ենք։ Եւ ճիշդ է, որ ազդած ըլլալու ենք, սակայն փաստեր չունին[ք], անժխտելի փաստեր։

«Վերջերս ձեռքս վաւերագիր մը անցաւ, ըստ որու[ն] Խլաթէն իսլամ ծագումով մէկը Գորտոպա գացեր եւ հոն մեծ փիլիսոփայ դարձեր է։ Այդ շրջանին Հաքիմ Բ. Գորտոպայի մզկիթը կը շինէր։ Այս մարդիկը մինակնին չէին ճամբորդեր, խումբեր կը կազմէին, որոնց մէջ միշտ շինարարներ ալ կը գտնուէին։ Սակայն իսլամը անուններ չի պահեր. կը ջնջէ ե՛ւ անունները ե՛ւ ալ հետքերը։ Նոյն ֆրանսայի մասին [ալ]։ Իսկ ես չեմ համարձակիր հաստատելու բաներ՝ որոնց մասին փաստ չունիմ։

«...Առ հասարակ... երբ գաղափար մը ունենամ եւ կարծեմ որ հետաքրքրական եւ ինքնուրոյն է ան՝ կը պրատեմ այդ մասին, եւ կը կեղրոնանամ փոխազգեցութիւններու վրայ։ ... Կընեմ բաղդատութիւններ՝ երբեմն ճիշդ, [եւ] երբեմն՝ սխալ։ Ատոր համար ալ չատ չեմ համարձակիր գրել. քիչ կը գրեմ։ Զգոյշ եմ, որովհետեւ օգուտ չեմ տեսներ պնդելու բաներ՝ [զ] որոնք չեմ կրնար փաստել, եւ կը նախընտրեմ զուսպ ըլլալ։ Ասով մէկտեղ՝ կարգ մը գրութիւններ ունիմ, [զ] որ [ոնք] կը փորձեմ վերջացնել, մանաւանդ հատուող կամարներու մասին։ Այս նիւթը թէ ճարտարապետութեանս եւ թէ գիտական աշխատութեանս հոպին<sup>(117)</sup> է եղած։ Ուրկէ<sup>ո</sup> եկած են անոնք, եւ ո՞վ է զանոնք ստեղծողը. ի՞նչ բերած ենք մենք հայերս այս ոճի գարգացման մէջ...։ Այս է [հիմնականը]<sup>(118)</sup>։»

Գրել՝ ըրա՛ւ Փասփալ Փապուճեանը, քիչ կամ չա՛տ գրեց։ Սակայն կարողացա<sup>ու</sup> իր աւարտին հասցնել իր գործը, գիրով իր արտայայտութիւնը։ Ի՞նչ որ կոթողեց եւ ինչ որ գրեց՝ պիտի մնան անկորընչելի։ Սակայն պիտի գտնուի<sup>ո</sup> ոեւէ մէկը, որ մէկ կողքի բերէ զանազան կողմեր ցան ու ցրիւ ինկած իր գործերը, որոնցմէ հոս տըրուեցաւ մաս մը միայն։

Պիտի գտնուի<sup>ո</sup>։ Սպասե՞նք։

## ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Կարօ Շամիշան, «Վաստակաւոր ճարտարապետ-գիտմական Փասխալ Փապութեան», *Հորիզոն*, Մոնթէալ, 25 Յուլիս 1988, էջ 6: Ասկէ ետք կը նշուի որպես *Հորիզոն*, 25 Յուլիս 1988:
2. Նոյն:
3. Նոյն:
4. Վիգէն Աղդարեան, «Մտքի նախրանի արծիւը», *Հորիզոն*, Մոնթէալ, 23 Սեպտեմբեր 1991, էջ 14:
5. Կ'ակնարկէ Հ. Բ. Ը. Միուրեան Յովակիմեան-Մանուկեան Մանչերու Երկրորդական Վարժարանի Երուանդ Հիւսիսեան Հայագիտական Հիմնարկին:
6. *Հորիզոն*, 25 Յուլիս 1988, էջ 11:
7. Նոյն, էջ 6:
8. Նոյն:
9. Կարօ Շամիշան, «Փասխալ Փապութեան, ափսո՞ս, մեկնեցաւ ի սպառ», *Հորիզոն*, Մոնթէալ, 11 Նոյեմբեր 1991, էջ 14: Ասկէ ետք կը նշուի որպես «Փասխալ Փապութեան»:
10. Փապութեան իր ցանկը կու տայ Փրանսերէնով:
11. Հարցազրոյցի մը ընթացքին՝ Փապութեան կը խօսի Սուրբ Եղիա - Սուրբ Գրիգոր Տայր Տանարի մասին, ու կ'ըսէ թէ «ինձի համար կարեւորագոյնը, ներկայ պայմաններուն մէջ, աղօքարան մը մէջանե հանել էր, որ սիւմերով եւ մոյքերով խնողուած ըլլար եւ [որուն] խորանը տեսանելի ըլլար աղօքողին: Սա ինձի յիշել տուալ հայկական գաւիթները, որոնց մէջ հատուող կամարները սխանչելի լուծում կու տային: Անշուշտ բարին ծանրութեան պատճառով տարածութիւնը չէին կրնար մեծցնել, եւ խոշորագոյնը որ կայ Հաղբատի 11-13 մերք չափուող գաւիթն է: Հարցը, ինձի համար, ծաւալն էր, եւ [զ]այն լուծելու համար կարելի միակ շինանիւթը երկար-պերոնն էր: Առաջին փորձը որ ըրի Պէյրութի հայ կարողիկէ Ս. Եղիա եկեղեցիին գաւիթն էր, ուր կիսակոր հայկական կամարներ զիրար կը խաչաձեւեն, միայն՝ պերոննէ: Տես՝ *Հորիզոն*, 1 Օգոստոս 1988, էջ 4:
12. Փապութեան կը յայտնէ, թէ «Երր ինձի յանձնուեցաւ բարդէական Ս. Թէրէկ եկեղեցիին շինութիւնը» [տարածքի] նոյն հարցը ծագեցաւ ամշուշտ: Հոս ալ հատուող կամարներ գործածեցի, միայն թէ հոս կիսակամարներ չէին, այլ՝ ուղիղ գիծեր կը կազմէին. այս կերպ երկար-պերոնն է կամարներ (կամ *փորթքներ*) գործածելով ստացուեցաւ սրահ մը, որուն չափերը իրենց 26 մերքով շատ կ'անցնէին մեր միջնադարեան եկեղեցիներու ծաւալնն: Այս հայկական արդիականացած կամարներուն վրայ կը նստեցնէի զիկուրար մը, որ չէնքին «Քաղդէական» երեւոյք կու տար, միայն թէ հայկական յենարանի [մը] վրայ նստած: Տես՝ *Հորիզոն*, 1 Օգոստոս 1988, էջ 4:
13. Հարէք Միքի Աստուածածնայ եկեղեցին կը հանդիսանայ մէկ ծնունդը հայկական ճարտարապետութեան: Այսպէս, ըստ Փապութեանի իսկ հաստատումին, «1964-ին Պէյրութի արուարձան Հարէք Միքի Նոթր Տաստ [Աստուածածին] եկեղեցիի կառուցման համար վեց անկիւնաւոր հատումներ յղացայ, ինչ որ երկար-պերոնէ քրուագէ-առօժիքներ կը գոյացնէր եւ որոնց

- վրայ կը նստէին 7 սմ. հաստութեամբ նախաշինուած (*փրեֆապրիքէ*) պերոնէ սալիքը: Այս ալ կը հանդիսանար հայկականէն սերած նարտարապետութիւնը միջազգայնացնելու առաջին փորձա»: *Տես' Հորիզոն*, 1 Օգոստոս 1988, էջ 4:
14. Մոնթեալի Հորիզոն շաբաթաթերթին շնորհուած հարցազրոյցի մը ընթացքին Փապութեան կը յայտնէր թէ Պէյրութի հայ կարողիկ Սուրբ Եղիա եկեղեցի կառուցումի շրջանին էր որ «քանաստեղծ Սարմէնն իր «Հայապատում» քանաստեղծութեան մէջ լման գլուխ մը յատկացուցած էր ինձի, Հայէափի հայ կարողիկէ եկեղեցին կառուցումէն եսք: Իրօք այս եկեղեցին մեր է. դարու կորող Զուարքնոցի հետեւողութեամբ յղացուած է...»: *Տես' Հորիզոն*, 25 Յուլիս 1988, էջ 6: Սարմէնի ժերրուածին համար տես' Սարմէն, *Միքամ*, 1981, էջ 12: Խսկ ժերրուածին ամրողութեան համար տես' նոյն, էջ 8-14:
  15. Միջոցի եւ տարածքի իր որոնումին մէջ՝ Փապութեան փորձեց բազմաթիւ ձեւեր, քայց մանաւանդ՝ հայկական կիսակամարներու դրութիւնը: «Յետոյ քախուր ունեցայ Ռազգայի մէջ (հիւսիսային Սուրբիա), Տէր Զօրի մօս յուշամատուր մը շինելու՝ Հայէափի Եպիսկոպոսին փափառնվ»՝ կը հաւասար անիկա: «Այս հայկական եկեղեցին սրտիս աելի կը խօսէր, ուրիմն փորձեցի նրացնել գիծերը՝ փոխանակ հաստ կամարներու այս անգամ զգոյշ, զուգահեռ եւ կուրած զերաններ գործածելով»: *Տես' Հորիզոն*, 1 Օգոստոս 1988, էջ 4:
  16. Երուանդ Պապայիան, «Ազգային մեր կորուստները — Փասխալ Փապութեան տարածականոր նարտարապետը», *Նոր Օր*, Լոս Աննելըս, 28 Նոյեմբեր 1991, էջ 6:
  17. «Փասխալ Փապութեան», էջ 14:
  18. Պապայիան, էջ 6:
  19. «Փասխալ Փապութեան», էջ 14:
  20. Խթա՞նը:
  21. Աղդարեան, էջ 14:
  22. Փասխալ Փապութեան, «Հայ նարտարապետ Մեծն Սինան եւ իր գործը», *Բազին*, Բ. տարի, թիւ 11, 1963, էջ 41: Ասկէ եսք կը նշուի որպէս՝ «Հայ նարտարապետ»:
  23. Փաստարութերը լոյս տեսան *Tarih-i Encume-i Mecmuasi*, cilt 1, sayi 5, Temmuz, 1930 - Mayis 1931-ի մէջ: Նշուող փաստարութերին համար տես' նոյն, Mayis, 1931, s. 10, իսկ անոր մէկ բարգմանութեան համար՝ «Հայ նարտարապետ», էջ 43: *Տես նաև՝ Գափամաճեան Գրպանի Տարեցոյց*, Պոլիս, 1932, էջ 202-203:
  24. «Հայ նարտարապետ», էջ 43:
  25. նոյն, էջ 44:
  26. Հրամանատար:
  27. «Հայ նարտարապետ», էջ 45:
  28. նոյն:
  29. Խսլամական աստուածարանական վարժարան:
  30. Փոքր մզկիք, աղօթարան:
  31. «Հայ նարտարապետ», էջ 49:
  32. նոյն:
  33. նոյն:
  34. նոյն, էջ 50:

35. Վարպետ գործաւոր:
36. «Հայ նարտարապետ», էջ 50:
37. Նոյն, էջ 51:
38. Նոյն:
39. Pascal Paboudjian, «La cathédrale d'Etchmiadzine à la lumière des découvertes récentes», Jean Mécérian, s.j., *Histoire et institutions de l'Eglise Arménienne*, Beyrouth, 1965, p. 348. ասկէ եսք կը նշուի որպէս «La cathédrale»:
40. Նոյն, էջ 356:
41. Ըստ կ'ուզողի՝ Լուսաւորիչի կառուցուած Մայր Տաճարի:
42. «Զահար-թագը կորող մըն է, որ կը բաղկանայ գմբէք մը շալկող չորս սիւներով կառոյցէ մը: Ամիկա կը ծառայէք որպէս կրակապաշտութեան մեհեան եւ կը պարունակէք բացօքեայ ասրուշան մը, որում շուրջ կը հաւաքնի հաւատացեալները»: Sbu՝ «La cathédrale», p. 360:
43. Նոյն, էջ 380:
44. Փ. Փապութեան, «Որոնումներ հայկական «քաղիլիկա»ներու ուղղութեան շուրջ», *ԱՀԵԿԱՆ*, Ա. տարի, Պէյրուր, 1966, էջ 64: Ասկէ եսք կը նշուի որպէս «Որոնումներ»:
45. Նոյն, էջ 64:
46. Նոյն, էջ 65:
47. Նոյն, էջ 68:
48. Նոյն, էջ 70:
49. Նոյն, էջ 71:
50. Ըստ ԱՀԵԿԱՆի իմբագրութեան՝ «այս յօդուածը խտացումն է զլխաւոր այն միտքերուն, որ Պ. Փասիալ Փապութեան կ'արտայայտ պատրաստութեան մէջ եղող ֆրանսերէն աշխատութեան մը մէջ՝ նուիրուած Խաներորդ դարու սփիւրքահայ նարտարապետութեան ուսումնափրութեան: Խոացումը կատարուած է յատկապէս «Ահեկան»ի համար»: Sbu՝ *ԱՀԵԿԱՆ*, Ա. տարի, Գարուն-Ամառ, Պէյրուր, 1970, էջ 37:
51. Փասիալ Փապութեան, «Հայ [կական] նարտարապետութիւնը Սփիւրքի մէջ», *ԱՀԵԿԱՆ*, Ա. տարի, Գարուն-Ամառ, Պէյրուր, 1970, էջ 39: Ասկէ եսք կը նշուի որպէս «Հայկական նարտարապետութիւնը»:
52. Նոյն, էջ 41:
53. Նոյն, էջ 42:
54. Նոյն, էջ 43:
55. Փապութեանն ինքն է որ կը հաստատէ թէ «այս աշխատանքի ընթացքին մեծ դժուարութիւններու հանդիպեցայ կենսագրական ծանօթութիւններու հաւառումի թիգիս մէջ: Հանդէսներն ու թբրերը, որոնք ամրող սիւնակներ կը յատկացնեն նկարիչներուն, Քանդակագործներուն եւ երաժշտներուն՝ կարծես մոոցած են այս բազմերես գիտնականները, որոնք միւսներուն շափ արուեստագէտն նկարիչի մը պէս կը կարգաւորեն լոյսի ու շուրջի խաղերը, գիծերն ու մակերեսները, բանդակագործի մը պէս կը սահմանն ծաւալներու հաւասարակշռութիւնն ու հակադրութիւնը, եւ խմբավարի մը պէս երգել կու տան անշունչ իբրեր՝ կազմակերպելով միջոցը, ուր ընկերութիւնը կ'ապրի ու կը գործէ»: Sbu՝ «Հայկական նարտարապետութիւնը», էջ 40:
56. Նոյն, էջ 45: Փապութեան ինքն այ կամարներու խաչաձեւումի այս սկզբունքն օգտագործեց Պէյրուրի բաղդական Սրբուհի Թերեզա եկեղեցին

- մէջ՝ «աղեղնիքը [զ]իրար խաչաձեւող գորթիքոներու վերածելով, որովհետեւ անոնի աւելի դիւրին իրագործելի են երկար-պերսոնվ»: Sbu' «Հայկական նարտարապետութիւնը», էջ 40:
57. Նոյն, էջ 57-56:
  58. Նոյն, էջ 53:
  59. Նոյն, էջ 56:
  60. Նոյն, էջ 53:
  61. Pascal Paboudjian, «Relation des Arméniens et Syriens du première siècle avant J.C.», *Armenian Studies : Annals of the Lebanese Association of Armenian University Graduates*, Beirut, 1973, p. 145. ասկէ եսք կը նշուի որպէս «Relation»:
  62. Այժմ՝ Թուտմոր:
  63. Այժմ՝ Համա:
  64. «Relation», p. 142.
  65. Նոյն, էջ 144-145:
  66. Հսու ակներեւ է տպագրական սխալը: Այս երկու անշատ անունները պիտի կազմին մէկ անոնի Խորով Սնձեւացի:
  67. Կ'ակնարկուի Մովսէս Խորենացիին:
  68. Պիտի ըլլայ՝ Դաւիթ Անյաղը:
  69. «Relation», p. 153.
  70. Նոյն, էջ 124-126:
  71. Նոյն, էջ 126-130:
  72. Նոյն, էջ 130-135:
  73. Երերոյք վերնագրուած եռալեզու այս հասորին բաղկացուցիչ մասերն են՝ Փասխալ Փապութեան, «Երերոյքի տաճարը — Վերլուծական-նկարագրական ուրուազիծ», էջ 5-15 և 59-64. Ասրիանոյ Ալփակոյ-Նովելլոյ, «Քըննական ուրուազիծ», էջ 16-27 և 64-68, և Տիգրան Գ. Գույշումնեան, «Ժամանակական պատկեր», էջ 28-29 և 68-69, և «Ժամանագիտութիւն», էջ 31: Հասորն ունի նաև 14 գումարոր և 15 սեւ ու ներմակ նկար, 30 գըծանկար, 15 յառակազիծ և երեք բարտես:
  74. Pascal Paboudjian et al., «La basilica di Ererouk», *Ererouk, Documenti de Architettura Armena*, Venezia, 1977, p. 6, և 59. ասկէ եսք կը նշուի որպէս **Ererouk**:
  75. Նոյն, էջ 6 և 59:
  76. Նոյն, էջ 6 և 60:
  77. Նոյն:
  78. Այս մասին տես՝ Նոյն, էջ 8-14 և 60-63:
  79. Նոյն, էջ 14 և 63:
  80. Նոյն, էջ 14 և 63-64:
  81. Ըստ աւանդութեան մը՝ Կարինի իշխան իզգետսիմ Սալտուխի աղջիկը: Այս մասին տես՝ Pascal Paboudjian, «Le mausolée de Mamakhatun à Terjan et les monuments de l'Ecole d'Ani», *Հայկագեան Հայագիտական Հանգէս*, Պէյրուր, 1979, էջ 212: Ասկէ եսք կը նշուի որպէս «Le mausolée»:
  82. Խախապէտ կ'ընդգրկէր Խաչէն և Տրուու գետերու միջին և ստորին աւազանները, ուր կը գտնուէին Արցախի Մեծարանի և Ռոտիք նահանգի Առանձուու և Առանձակ գաւառները: Արարական որոշ աղբիւրներ զայն կը գետեղն Երասխէն միջնէւ Կովկասան Լեռնաշղթան: Տես՝ Հայկական Մովսական Հանրագիտարան, Խո. 1, Երեւան, 1974, էջ 524-525:

83. Մանօք է նաեւ Ելտեմիկ անունով:
84. «Le mausolée», p. 210.
85. Նոյն, էջ 211:
86. Նոյն, էջ 217:
87. Նոյն, էջ 218:
88. Նոյն:
89. Նոյն, 233:
90. Կ'ակնարկուի Մամա Խաբումին:
91. «Le mausolée», p. 237.
92. Այս ուսումնասիրութիւնը:
93. «Le mausolée», p. 237-238.
94. «Մահէն եսք մարդու մը քաղուած վայրին հողը. գերեզման, շիրիմ. մեծ բապէս կը ծառայէ որպէս ուխտազմացութեան վայր»: Տես՝ Շեմսետին Սամի, Գամուսը Թիւրքի, Տեր Սաատէր, Z. 1317 [Պոլիս, 1899-1900], էջ 394:
95. Ասորուշամենք:
96. Pascal Paboudjian, «Martyrium Arménien à étage : Ses origines, son influence», Հայկագեան Հայագիտական Հանդէս, Պէյրուր, 1982-1984, էջ 70: Ասկէ եսք կը նշուի որպէս «Martyrium»:
97. Կրօնական կառոյցի մը գմբեքարդ ծածք:
98. Գմբեքարդ ծածք:
99. Ակզրնադրիւր գուրկան կը կոչէ զանոնք:
100. «Martyrium», p. 87.
101. Նոյն, էջ 88:
102. Նոյն:
103. Նոյն:
104. Նոյն, էջ 94:
105. Զուլցերիացի-Փրանսացի Ակարիչ եւ նարտարապետ հիմնադիմերէն է Փիւրիզմի, որ կը ճատէր գիծերու յստակութեան եւ միայն հիմնականներուն: Մանօք՝ որպէս հնարիշը նոր ձեւերու՝ դարձաւ առաջաւորմերէն պերոնի օգտագործումի կարելիութիւններուն: 1920-ին Ակարիչ Օգենֆանի հետ հիմնեց L'Esprit Nouveau պարբերացները, որ պիտի ըլլար խօսնակը փիւրիզմի: Մնած 1887-ին՝ մահացաւ 1965-ին: Իր մասին տես՝ Georges Charensol, Les Grands Maîtres de la Peinture moderne, Paris, 1967, p. 180-181, Albert Sehug, L'Aventure de l'Art moderne, Baden-Baden, 1971, p. 124, 202-207 եւ 224, եւ José Pierre, Le Cubisme, Lauzanne, 1966, p. 122-123, յ 174:
106. Այսինքն՝ ընդորինակել:
107. 1980-ական թուականներուն Միացեալ նահանգներու մէջ սկսած նարտարապետական շարժում մը, որ փորձեց դասական եւ վերածննդեան նարտարապետութեան ձեւերը երկնայեններու վրայ եւ տուաւ անոնց ապակեայ տանիքներ ու կոր գիծերու համադրութիւն մը:
108. Ըստ կ'ուզուի՝ հետեւորդութիւն:
109. Հորիզոն, 25 Յուլիս 1988, էջ 11:
110. Հորիզոն, 1 Օգոստոս 1988, էջ 4:
111. Նոյն:
112. Նոյն:
113. Նոյն:
114. Նոյն, էջ 7:

115. Այժմ՝ Ազատութեան Հրապարակ:
116. Հորիզոն, 1 Օգոստու 1988, էջ 7:
117. Հորիզոնի խմբագրութիւնը զայն կը քարգմանէ «սիրազեղում», որ հիմնվի սխալ է:
118. Հորիզոն, 1 Օգոստու 1988, էջ 7:

Ե. Պ.

## PASCAL PABOUDJIAN AND HIS WORK

(SUMMARY)

YERVANT BARSOUMIAN

The article is an overall study of the man that Pascal Paboudjian was, his engineering and architectural prodigee, his views on the Armenian past and modern architectural expression and its style, and the innovations he introduced in roof-supporting arcs, columns and pillars in the large-spaced cathedrals and churches, both Armenian and foreign.

The author has divided his study into three major sections of which the first, after giving a short biography of the renowned Armenian architect, gives two lists: of these the first is an enumeration of eight articles in Armenian, French and Italian and published in various periodicals and publications, while the second is a list of the churches, cathedrals and various buildings constructed by Paboudjian.

The list of articles is made of:

- I. The Armenian Sinan The Great and his work (in Armenian);
- II. The Cathedral of Etchmiadzin in the light of recent archeological discoveries (in French);
- III. Some research of the geographical direction of the Armenian basilicas (in Armenian);
- IV. The Armenian architecture in the Armenian Diaspora (in Armenian);
- V. Armeno-Syrian relations from the first century B.C. to the seventh century A.D. (in French);
- VI. The Basilica of Ererouk (in Italian, French and Armenian);
- VII. The mausoleum of Mamakhatun at Terdjan and the monuments of the School of Ani (in French);
- VIII. The multi-storied Armenian martyrium: its origins and influence (in French);

The third section of the study is a compilation from various sources of the Armenian architect's views on Modernist and Post-modernist Movements in world architecture, the artist and his style, modern Armenian churches and cathedrals of the Armenian Diaspora and other buildings in Armenia, and the influence of the Armenian architecture on the world architecture.